

2013

Ս Ի Ո Ն

ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

ԿՐՕՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԱՍՏԱՂՈՐԻ ՀԱՅ ՊԱՏՐԱՐԹՈՒԹՅԱՆ



ՆՈՐ ՀՐՁԱՆ

Ը. ՏԱՐԻ 1934



ՏՊԱՐԱՆ ՍՐԲՈՑ ՅԱԿՈՒԵԱՆՑ

ԵՐՈՒՍԱԳԵՄ





Ս Ի Ո Ն, Հ Ա Յ Ա Մ Ս Ա Գ Ի Ր



Ը. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1934 — ԱՊՐԻԼ

ԹԻԻ 4

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Յ Ա Ր Ո Ւ Թ Ե Ա Ն Խ Ո Ր Հ Ո Ւ Ր Դ Ը

«Այլով կերպարանաւ,,

Քրիստոսի Յարութեան հրաշքին խորհուրդը այն կարելիութեան մէջ է՝ որով քրիստոնէական Հաւատքին առարկայ եղած ճշմարտութիւնը կրնայ անխտորէն ընդունուիլ բոլոր մարդերէն, բոլոր ցեղերէն և լեզուներէն:

Յարուցեալ Յիսուսի նկարագրին ամենէն ընտրուիչ գիծն է անսահմանօրէն բազմազան կերպով մարդոց երևելու, մօտենալու, անոնց հետ կենդանի և իրական յարաբերութեան մէջ մտնելու, զանոնք մխիթարելու և խրախուսելու, անոնց կեանքին ուղղութիւն տալու և առաջնորդելու կարողութիւնը:

Մարմինի կեանքը, թէև փրկագործութեան համար անհրաժեշտութիւն մը անշուշտ, աստուածային սնօրինութեամբ որոշադրուած, բայց վերջապէս սահմանափակուած մըն էր տակաւին. անոր մէջ՝ միակ կերպի մը կապուած էր դեռ Յիսուս: Անմարմին կեանքին մէջ՝ այլ ևս որ և է ձևի տակ չի պարփակուիր ան. կը շարժի, կը յայտնուի, և կը զործէ անկաշկանդ ազատութեան և ընդհանրականութեան ոլորտի մը մէջ. ազգային, տեղական, ընկերական մասնաւոր յատկանշութիւն մը չունի այլ ևս. ցեղական ձգտումի, ընտանեկան կապերու, հայրենակցական նախասիրութեանց ամենադոյզն կասկածն իսկ կարելի չէ զգալ իր մասին. ա՛յնքան բարձր է իր կեցուածքը, ու ա՛յնքան հանրական՝ իր հայեացքը:

Ոչ ոք կրնայ զանց ընել անոր մտածումը. ամէնուս՝ բոլոր մարդոց՝ կեանքին համար անհրաժեշտութիւն մըն է իր զգացումը. ու ինքը, անարգել հաղորդականութեամբ մը, որ իր էութեան խորքէն կ'ընդունի իր մղումին թափը, ինչպէս լոյսը արևէն, ամէնուս կ'երևի և կը լսօսի, իւրաքանչիւրին ըմբռնումին և ընդունակութեան, իւրաքանչիւրին կեանքին լայնօրէն բազմազան պայմաններուն համեմատ:

Ասով է որ կը բացատրուի Անոր նկատմամբ մարդոց ունեցած փորձառութեան անհամար պէսպիսութիւնը, այսինքն այն իրողութիւնը՝ որով տարբեր խառնուածքի, տարբեր կրթութեան և մտայնութեան անձեր, իւրաքանչիւրը իր ճանաչողութեան ճամբով, ամէն մէկը իր ապացոյցին ուրոյն լոյսովը, բայց բոլորն ի միասին, անոր ըմբռնումին կը յանդին միշտ: Այնպէս որ, իր յարութեան

առաւօտուն և յաջորդ օրերուն, նոյնութեամբ կը կրկնուի կարծես ինչ որ պատահած էր իր մարմնաւոր ծնունդի օրերուն. ոմանք ասալի մը ճառագայթէն, ուրիշներ՝ երկնային ձայներու նուագէն, այլք՝ զիրքի ցուցմունքներով է որ գտեր էին աստուածային մանուկը. իսկ հիմակ, տարբեր անձեր, բոլորովին այլազան պարագաներու մէջ՝ բայց անվրիպական յայտնատեսութեամբ է որ կը ճանչնան յարուցեալ փրկիչը: Ամէնքը, որոնք տեսեր էին անոր գերեզմանուիլը՝ իբր մեռեալ, տեսնելով, լսելով և շօշափելով զինքը ինչպէս երբեմն, կ'ընդունին զայն իբրև կենդանի: Ամէնքը, այո՛, ամէնքն ալ կը ճանչնան զայն, ոմանք՝ պարտէզին մէջ, իր նայուածքէն ու ձայնին շեշտէն. ուրիշներ՝ վերնատան հաւաքումին մէջ, իր վէրքերէն և սիրոյ սաստէն. այլք՝ ծովակին ափունքը, կամ ձկնորսութեան միջոցին, իրենց կոչումը խորհրդաւորող աշխատութեանց ընթացքին, իր սրտապնդող ժպիտին քաղցրութենէն, և ուրիշներ տակաւին՝ հասարակաց պողոտային երկայնքին, լոյս երկինքին տակ, կամ խոնարհ յարկի մը սեղանին առջև, իր անձին երանաւէտող ներդրածութենէն: Ամէնքն ալ հաւատաւոր և մաքուր հոգիներ, որոնց իրապէս երևեցաւ Տէրը, իւրաքանչիւրին՝ իրեն համար առանձնայատուկ եղանակով մը, բայց ամէնուն համար՝ առհասարակ՝ միևնոյն փրկարար և կենդանի ազդումներով:

Եւ հոգ է արդէն հրաշքին առանցքը, խորհուրդին կեդրոնական կէտը. թէև փոփոխական կերպերով է որ ինք միշտ կ'երևի ամէնուն, բայց ողին՝ որով կը զօրացնէ ամէնքը, ու պատգամները՝ որով կը լուսաւորէ գանոնք, անփոփոխական են յաւէտ:

Ճշմարտութիւնը՝ որ կը բղխէր իր խօսքերէն, նոյնն է միշտ, ու միևնոյն կազդոյրը կուտայ միշտ միտքերուն. սրբութիւնը որ իր անձէն կը ճառագայթէ, միևնոյն վերանորոգիչ զօրութիւնն է որ կը սփռէ մեղքէն և տարակոյսներէն կործանած բոլոր սիրտերուն մէջ. ու յոյսը և սէրը, զոր անոր զգացումն իսկ կը ծնի հաւատքին շերտութեամբը տաքցած հոգիներուն մէջ, միևնոյն յորդ պայծառութեամբն է որ կը ջահաւորէ կեանքին ամենէն նսեմ անկիւնները, առոյգ բարոյականի մը շէնշող լրջութեամբը ողևորելով ամէնքը: Օ՛, Աւետարանի մշակներուն համար երբեք չանհիկ այն օրերուն, երբ Փեսան դեռ ընդ միշտ շէր բաժնրւած իրենցմէ, երբ օրհնուած լճին ափունքը կամ շրջակայքի սիրուն բլրակողերուն վրայ, ամէն օր նոր նոր երևումներով վեր կ'անէր անիկա լքումի և վհատութեան այնքան դիւրամէտ անոնց սիրտերը, ի՞նչպէս, Աստուծոյ և մարդոց հրաշխսան զործակցութիւնով, Եկեղեցիին մտատիպարը կը սողմնաւորուէր ամէնուն սիրոյն մէջ, ու յետոյ, անոնցմէ իսպառ բաժնուեւէն վերջը, երբ իր անունով հեղուած կենդանարար զօրութիւն մը երկրի վրայ հոգևոր կեանք կ'արգասաւորէր, ուսկի՞ց էր այն հոգը և ստեղծագործող շունչը՝ որ մէկ անգամէն յառաջիմական մեծագոյն յեղաշրջումին ենթարկեց մարդկային ընկերութեան բախտը, վերցնելով և ջնջելով ցեղերու, սեռերու, դասակարգերու և դիրքերու միջև բարձրացած պատուարները, ու ամէնքը միահաղոյն խոնարհեցնելով արժանիքի հաւասարութեան զաղափարին առջև. ուսկի՞ց՝ եթէ ոչ այն պարզ ու պայծառ իրողութենէն, որով՝ թէև իւրաքանչիւրին համետատ կերպարանեալ անկայութեամբ մը, բայց ամէնուն համար առհասարակ մատչելի ազդուու-

թեամբ մը պատրաստական ընծայեց ան ինքզինքը՝ մխիթարելու, խրախուսելու, բժշկելու և սրբագործելու ամէն անոնք զորս իր Հաւատքը իրեն կը քաշէր. «Քաղաքը տասներկու դուռներ ունէր. ու ամէնքը մէյ մէկ մարգարիտ էին»:

Յարութեան հրաշքին մեր փրկչին անձին վրայ մեզի երեցուցած այս կարողութիւնը բարութեան ամենամեծ աղբիւրն է մարդկութեան համար: Յիսուսի՝ միշտ և ամէն պարագայի մէջ ամէնուն յայտնուելու կարելիութիւնը մարդկային ճակատագիրը քաղցրացնող եւ կեանքի առօրեայ դառնութիւններն իսկ անուշելու պատենութիւններ կազմող երջանիկ առաւելութիւն մըն է ամէնուս համար:

Կեանքը մեծագոյն ողբերգութիւնը կ'ըլլայ արդարեւ այն ատեն միայն, երբ երկրորդական պատճառներ, պիտի ուզէինք ըսել՝ մարդկօրէն արգելքներ, կարող կ'ըլլան ծածկել մենէ զՅիսուս: — Երբ չենք տեսներ կամ չենք զգար գոյն, այդ չի նշանակեր երբեք թէ ան մեր մօտը չէ, այլ առ առաւելն սա միայն՝ թէ մենք ի վիճակի չենք կրցած ըլլալ ընդունելու զինքը, հոգեպէս յարաբերութեան մէջ մտնելով իրեն հետ: Վասնզի ան նոյնն է միշտ, ինչպէս իր յարութեան վաղորդայնին ու յետոյ, ինչպէս Եկեղեցոյ կազմութեան առաջին շրջանին ու անոր հալածման և յաղթանակի դարերուն, անոր դաւանական կազմաւորութեան և վարչական կազմակերպութեան թուականներուն, միշտ լինելով անոնց հետ՝ զորս իր սէրը կրցեր էր միշտ կապել իրեն հետ. ու ան կը շարունակէ լինել նոյն կենդանի հաղորդականութիւնը նաև մինչև ցայսօր. առաքելական բառով՝ «Երէկ և այսօր, նոյն և յաւիտեան». մեզի հետ ևս լինելով, ինչպէս ինքն իսկ էր ըսած, «Մինչև ի կատարած աշխարհի»:

Ինքն է արդարև, որ կուգայ, կը հասնի նոր յոյսի մէն մի խոստումի, նոր մտատիպարի մէն մի ծագումի, նոր պարտականութեան մէն մի պատգամի, նոր փորձառութեան մէն մի ցնցումի, նոր վիշտի մէն մի դառնութեան հետ. ինքն է որ ատոնք ամէնքը կը մեկնէ մեզի, մէկուն մէջ ցոյց տալով թելադրութիւն մը մեզի, միւսին մէջ՝ դաս մը կամ օրինակ մը, ուրիշներուն մէջ՝ ճամբայ մը, ճշմարտութիւն մը կամ կեանքի տիպար մը, ու այդ բոլոր այլազան կերպերէն կամ ուղղութիւններէն միշտ առաջնորդելով զմեզ դէպի փրկութեան ու միևնոյն փրկութեան զաղափարականը:

Մի. ամէն անգամ որ մեր մտածումին ընտանի եղած ձևերէն տարբեր կերպով մը, Աւետարանին բացատրութեամբ՝ «Այլով կերպարանաւ», զայ ան մեզի, չըլլայ որ՝ մեր զգայութիւններէն մոլորած՝ անկարող դառնանք ճանչնալու զինքը: Ունկն դնենք մտերիմ սիրոյ աղու այն մնչիւնին, որով իր հոգին կը թրթռայ մերինին մէջ, նոր և հզօր բայց անդորրիչ բերկրանքի մը զգացումովը խաղաղեցնելով մեր ցնցուած էութիւնը. մեկուսի չդարձնենք բնաւ մեր նայուածքը իրմէ, երբ ներքին և ներոյժ պայծառութիւններու վրայ բացուած ըրբերէ վճիտ շողիւններ նշուլին իրմէ մեր վրայ. չխցենք մեր լսելիքը՝ իր հոգիին սրբութիւններէն ելած դաշնակութեանց առջև, որպէսզի չկորսնցնենք Աստուծոյ բազմակողմանի շնորհներն ու իմաստութիւնը:

Ի՛նքն է. յարուցեալ Յիսուսն է որ կ'այցելէ՝ ամէն անգամ որ, տան մը յարկին տակ, նորածին մանուկի մը աչքերը արևի լոյսին կը բացուին առաջին

անդամ. երբ բարի աջ մը, հաւատքէն դողդոջուն, կենակից սիրոյ նաբօտը կ'օրհնէ
ամուսնական ուխտի խորանի մը առջև, երբ մահուան հանդէպ զայարուող հիւանդի
մը դէմքը յանկարծ կեանքի ժպիտովը կը լուսաւորուի. երբ սրտի և կամքի շնորհ-
ներով զարդարուած պատանիի մը մտքին մէջ մեծ ապագայի մը երազը կը սաղ-
մնաւորուի: Ի'նքն է որ անազանդերու մոռնչին մէջէն յոյսին ջինջ հնչիւնը լսելի
կ'ընէ. եւ արիւնաթաթաւ դիակներու կողքին կանգնած՝ կը մասնանշէ նոր եւ
ամբիժ արշալոյսերու զեղեցկութիւնները:

Վասնդի հրաշագործակ եւ անմահ Սէրն է ինքը, իր Հաւատքովը աւե-
տարանուած՝ աշխարհի: Ի զուր չէ որ քսան դարեր իր անունին առջև անդադ-
րում համերգած են. «Փառք Քրիստոսի ամենագոր Յարութեան»:

* * *

Խ Ր Ա Ծ Ն Ա Ի Ը

Արդ, ան տեսաւ որ ձրկնուրներն, ոտներնին մէջը աւազին,
Իրենց նաւակը դէպի բացը հանելու կ'ընէին ճիգ,
Կը հրէին զայն ետէն, չըւաններէն կը փախին,
Մինչ ան կարծես երկաթներով փակչած էր իր տեղին սասիկ:

«Հակառակ հով պիտի ըլլայ». — հայհուչներուն մէջ անոնց բիրտ,
Յառաջացաւ ան խաղաղիկ. ու, բըռնելով ծայրէն ցուռիկն,
Արօտադրող եզի մը պէս փառեց զայն, բայց ինքն անխլիրս.
Ու երբ փըրքաւ նաւն իր կայէն, ալիքն առաւ զայն վեր ուժգին:

Որովհետեւ կը հանչնային անոնք իր խօսքն ասուածային,
Սնոր վըսեմ պարզութենէն ամէնքն եղան ըզմայլահար,
Ու ըզգացին քէ Տէրն ի'նչպէս մըսած էր մէջն իրենց կուրծիկն,
Բարի հողմէ մը հոն շընչած զեփիւռին հետ զըւարթարտ:

JEAN AICARD



ԿՐՕՆԱԿԱՆ

ՅԻՍՈՒՍԻ ԳՈՐԾԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Յօդ. Ա. ՅԻՍՈՒՍԻ ԿԱՏԱՐԵԼԻՔ ԳՈՐԾԸ.
ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹԻՒՆ ԵՒ ԲԱԺԱՆՈՒՄ

Ո՞ր տեղի ունեցաւ և ո՞րչափ տեւեց մեր Տէրոջ հրապարակային գործունէութիւնը: Այս հարցունքներուն լուծումը կախում ունի յօվհաննէսեան խնդրոյն լուծումէն: Մինչդեռ չորրորդ Աւետարանը արդարեւ կը յիշէ թէ Քրիստոս մէկէ աւելի անգամներ գլխաւորապէս է երուսաղէմ (Բ. 13, Ե. 1, Լ. 10, Ժ. 22, ԺԲ. 12) որոշապէս յիշուած Չատկի տօներով միասին (Բ. 13, Զ. 4, Գալիլիա. ԺԲ. 1), առաջին երեքը կարծես միայն Գալիլիոյ մասին կը խօսին, և Փրկչին գործունէութիւնը տարի մը միայն գիտեն (Մտթ. Դ. 12 - ԺԹ. 1): Ստէպ գիտել տըրուած է, սակայն, թէ նոյն այդ վաւերագիրները, այսինքն համատեսականները, կերպով մը կը մատնեն իրենց որդեգրած պարունակին անբաւականութիւնը, ու բազմաթիւ նշաններով կը հաստատեն Յովհաննէս պատմածները:

Այս ակնարկութիւնները, որոնք աւելի Ղուկասու մէջ աչքառու են (Ժ. 30-37, 38-42, ԺԸ. 9-14). միւս երկուքին մէջ ալ բոլորովին անգոյ չեն: Ոչ միայն Մատթէոսի ԻԿ. 37 ի նշանաւոր խօսքը, ինք մինակը, բաւական պիտի ըլլար տապալելու համար Յիսուսի երուսաղէմի մէջ մէկ անգամ միայն եղած ըլլալու ենթադրութիւնը, այլ նաև դեռ զանազան նշաններէ կ'երևի թէ Տէրոջը մեկտեղան գործունէութիւնը երեք առաջին Աւետարաններուն ցոյց տուածէն զգալի կերպով աւելի երկար եղած է: Չմշտ պնդեր Ղուկ. ԺԿ. 6-9, 32, 33 ի բացատրութիւններուն վրայ, որոնք աւելի պատկերներ են: Բայց համատեսականներուն մէջ պատմուածներուն ամբողջութիւնը յամենայն դէպս շատ նպաստաւոր չէ միայն քանի մը ամիսներու աշխատութեան մը գաղափարին: Կանուխէն է որ երուսաղէմէն Գալիլիա եկած Փարիսեցիներ վէճի կը բռնուին Յիսուսի հետ (Ղուկ. Ե. 17). Ե՞րբ ճանչցած պիտի ըլլային զայն, և ինչո՞ւ պիտի վախնային իրմէ՝ եթէ զայն Հրէաս-

տանի մէջ ալ զործի վրայ տեսնելու պատենութիւնը ունեցած չ'ըլլային: Կարճ գործունէութեան մը ենթադրութեան մէջ ի՞նչպէս բացատրել վերջապէս աշակերտներուն հաւատքին աստիճանական զարգացումը և ժողովուրդին պետերուն յարածուն ատելութիւնը, ի՞նչպէս հասկնալ այն բուն զիմադրութիւնը՝ զոր Յիսուսի կ'ընեն վերջին Չատիկին, եթէ Գալիլիացի մարգարէն նոյնպէս երեցած տեսնուած չ'ըլլար հրէական ոստանին մէջ: Եւ ի՞նչ ըսել այդ քաղաքին մէջ բարեկամներ ունենալուն մասին, որոնք էին՝ տէրը այն վերնատան ուր վերջին ընթրիքը եղաւ (Մտթ. ԻԶ. 18, հմտ. ԻԱ. 3), Յովսէփ Արիմաթացին, երուսաղէմի երեւելիներէն մին, որ Յիսուսի սրտակից մըն էր: Աւելցնել պէտք է որ եթէ Յովհաննէս Գալիլիա կատարուած Չատիկի մը մասին կը խօսի (Զ. 4), համատեսականներուն հետաքրքրաշարժ մէկ տեղեկութիւնը կը հաստատէ այս իրողութիւնը: Շաբաթ օր մը, աշակերտները, երբ արտի մը մէջէն կ'անցնէին, մեղադրուեցան իրենց Վարդապետին թշնամիներէն, որովհետև իրենց ափերուն մէջ քանի մը հասկ էին շփեր (Մտթ. ԺԲ. 1-8, Մրկ. Բ. 23-28, Ղուկ. Զ. 1-5). արդ, որովհետև ցորենին հունձքը Չատկի մօտերը կը հասնին, Յիսուս ուրեմն այդ ատեն Տրեբրիոյ վիճին մօտերը կը գտնուէր, հետևաբար այդ Չատիկը տարրեր է այն Չատիկէն, երբ տեղի ունեցաւ իր խաչելութիւնը:

Այս իրողութիւնները ինքնին կը տրակարացնեն համատեսականներուն՝ Յիսուսի երկար տան Գալիլիա մնացած և անգամ մը միայն երուսաղէմ ճամբորդած ըլլալուն մասին կազմել տուած տպաւորութիւնը կամ նոյն իսկ համոզումը: Յովհաննէսեան պատմութիւնը հոս ալ յաղթական զուրս կուգայ վէճէն: Արդ, չորրորդ Աւետարանը երեք Չատիկի տօն կը յիշէ Փրկչին հանրային գործունէութենէն: Ուրեմն, քանի որ Յիսուս՝ երրորդին սկիզբը մեռաւ և իր մկրտութիւնը առաջ կատարուած էր առաջինէն (Յովհ. Ա. 29, 35, 44, Բ. 1, 12 13), իր գործունէութիւնը կը բովանդակէ երկու տարիէն քիչ մը աւելի միայն. գալով առաջին Չատիկին թուականին, միշտ ըստ միւսնոյն աղբիւրին, անկա մեր այժմեան

թուականի 28րդ տարին պէտք է եղած ըլլայ, կամ Հոսովի 781 տարին. ենթադրութիւն՝ որ ընդհանուր առմամբ ընդունուած է, և որ արդարեւ հաւանականագոյն կ'երևի:

Բայց այնքան լեցունկ այս ասպարէզին բաժանումը ինչպէս կատարել: Եթէ ընդունինք միայն երկու շրջաններ, երկրորդ Զատիկի տօնով տրոհուած, ըստ երեւութիւն պատշաճ՝ բայց շատ ձեական սկզբունք մը որդեգրած պիտի ըլլանք: Աւելի ընտան է այն կերպը՝ որով ամբողջ գալիլիական գործունէութիւնը մէկ մասի մը մէջ կը խմբուի, անկէ դատելով վերջնական ճշգրնութամբ. այսպէս է, ընդհանուր առմամբ, Քայմի ալ մտածելու եղանակը, որուն համեմատ, սակայն, Յիսուսի հիւսիսային դաւառին մէջ ունեցած գործունէութիւնը իր կարգին երեք մասերու կը բաժնուի՝ հետեւել կերպով. ա) Գալիլիոյ գարունը. բ) Գալիլիոյ փոթորիկը. գ) Մեսիան՝ երուսաղէմի մէջ: Այս է, յամենայն դէպս, եղելութեանց ընթացքը, որուն ալ աւելի պիտի կրնանք խելամուտ ըլլալ, եթէ նուկատի առնունք, ինչ որ չ'ընենք Քայմ, չորրորդ Աւետարանը:

Կը կրկնեմ. երեք շրջանները ինքնին կը դատորոշուին, խնդիրը կը կայանայ միայն անոնց սահմանները ճշգրիտ դժելուն մէջ. արդ, երկու իրողութիւններ կան, որոնք ամենէն աւելի կրնան ճշգրտել ցանկացուած բաժանումները: Առաջինն է Պետրոսի դաւանութիւնը Փիլիպպեան կեսարիոյ մէջ (Մտթ. ԺԶ. 13-20, Մրկ. Ը. 27-30, Ղուկ. Թ. 18-21), միջադէպ՝ որ Յովհաննու Աւետարանին մէջ ալ իր որոշ տեղն ունի (Զ. 68, 69): Աշակերտները վերջապէս իրենց համոզումը կ'ունենան իրենց վարդապետին մեսիայութեան մասին. անոր ուսուցումը այդ ատենէն նոր ուղղութիւն մը կ'առնու, և բացորոշ կերպով կը խօսի իր անձին և երուսաղէմի մէջ գանելիք իր մահուան նկատմամբ: Գալով անցումի երկրորդ կէտին, անիկա այն եղելութեան մէջ է, որմէ վերջը ալ բոլորովին որոշ դարձաւ արդէն նախազգացուած շարաշուք դէպքը, այսինքն Ղազարու յարութեան, որ, թէ և ըստ երեւութիւն բոլորովին նման է ուրիշ շատ մը եղելութեանց, բայց փութացուց վերջնական վախճանը, Հրէից պատերը մղելով մէջտեղէն վերցնելու այդ Յի-

սուսը, զոր իրենց յարատեւ ատելութիւնը չէր կրցեր տկարացնել ժողովուրդին առջև: Այդ հրաշքէն սկսած ժամանակամիջոցի ընթացքին, երբ հանդոյցին մօտալուտ լուծումը կը խոչորցնէ միջադէպերը և օրերուն կուտայ շարաթնելու կարեւորութիւնը, Փրկիչը կ'օգտագործէ իրեն մնացած կարճ ժամանակը՝ պատրաստելու համար իր աշակերտները, իր հակառակորդներուն նոյն ատեն ազդարարելով հանդերձ աստուածային դատաստանին վերահաս ըլլալը:

Ամփոփելով, մեզի այնպէս կը թուի թէ հետեւեալն է ամենէն բանաւոր բաժանումը, լուսողոյնս բացատրելու համար այնքան բովանդակալից այս շրջանը. ա) Փիլիպպեան կեսարիոյ մէջ կատարուած սկսուածքը. բ) Փիլիպպեան կեսարիայէն մինչև Ղազարու յարութիւնը. գ) Չարշարանքը կանխող վերջին օրերը: Այս ուսումնասիրութեան մէջ պէտք չկայ անշուշտ մի առ մի վերլուծելու աւետարանական պատմութեան բոլոր մանրամասնութիւնները: Այդ մանրակրկիտ աշխատութեան համար, որուն եզրակացութիւնները միայն պիտի ամփոփենք հոս, կարելի է զիմել Յիսուսի կեանքին վրայ եղած գրուածքներու կամ առձեռն մեկնութեանց: Մենք հոս պիտի բաւականանանք մատնացոյց ընելով միայն շարքն ու զիմագիծը եղելութիւններուն, նշանակելով մէն մի շրջանի ընդհանուր շարժումը, առանց մօտենալու սակայն համաձայնութեան կամ համեմատութեան վերաբերեալ հարցերու, որոնք ոչ միայն ընդհանուր շահեկանութենէ զուրկ են, այլ և որոնց մասին կարելի չէ վերջնական ճշգրտում մը կատարել:

Բ. ԱՌԱՋԻՆ ԵՐՁԱՆ. ՓԼԵԻՊՊԵԱՆ ԿԵՍԱՐԻՈՅ ՄԷՋ ԿԱՍԱՐՈՒԱԾ ՍԿՋԲՆԱՌՈՐՈՒԹԻՒՆԸ

Նախընթաց զլուխներու մեր նկարագրութեանց մէջ, Փրկիչը թողուցինք իր հրապարակային ասպարէզի մուտքին վրայ, անապատի փորձութենէն անմիջապէս ետքը: Յիսուս ալ զիտէ թէ ինչ ճամբէ պիտի անցնի, ինչ են արդեւքները՝ որոնց պէտք է յաղթել, ինչ են խութերը՝ որոնցմէ հարկ է զգուշանալ: Ատկէ վերջը որո՞նք եղան իր մեսիական գործունէութեան առաջին արարքները: Եթէ հաւատանք համատեսա-

կաններուն, այդ ատեն է որ պիտի սկսած ըլլայ գալիլիական գործունէութեան երկար շրջանը (Մտթ. Գ. 12, Մրկ. Ա. 14, Դուկ. Գ. 14). բայց հոս է որ կը միջամտէ յովհաննէսեան պատմութիւնը, նախապատրաստական շարք մը եղելութիւններու մասին իր աւանդածներովը, առանց որոնց ծանօթութեանը՝ մութի մէջ պիտի մնային աւետարանական պատմութեան բաղմամբիւ յաջորդ մանրամասնութիւնները: Այսպէս, այս հատուածին առաջին աղերսուն մէջ (Յովհ. Ա. 19 եւ հետ.) պատմուած զէպփերը, կաքը կուզան, ինչպէս մեկնութիւնը կը ցուցնէ, մկրտութեանն եւ հետեւաբար նաև անապատի փորձութեանն: Յիշողութիւններն են ասոնք այն շորս օրերուն, որոնց մէջադէպերը առաքեալը կ'աւանդէ այնպիսի կարկառուն զիծերով, որ կը ցուցնէ միայն թէ այդ տեսարանները ո՛րքան կենդանի մնացած էին իր մտքին և սիրտին մէջ:

Առաջին օրը զբաւուած է պատկերովը Սինեդրիոնի պատուիրակութեան, որ կը բաւականանայ շատ մանրամասնօրէն հարցաքննելով միայն Յովհաննէս Մկրտիչը, և որ կը հեռանայ առանց եղբակացութեան մը զայու. ինչ որ կը ցուցնէ միայն՝ ժողովուրդին պետերուն հոգւոյն ծալքերուն մէջ ծածկուած անհաւատութիւնը (Ա. 19-28): Երկրորդ օրը, տեսնելով Յիսուսի գալը իրեն, Յովհաննէս միաքովը կ'անցնի մկրտութեան խորհրդաւոր իրողութեան, և անոր նշանակութիւնը կը բացատրէ: Մտքաբարէին այս ճառովը՝ Յիսուսի գործունէութիւնը սկսող բարոյական տազնապը լրացած է արդէն: Քրիստոս հիմակ ալ խառնուած է ամբոսին. Յովհաննէս զայն առաջին անգամ է որ կը տեսնէ իրենց յիշատակելի հանդիպումէն ետքը. ատկից է յանկարծական այն յուզումը՝ որ կը մատնէ յառաջընթացին խօսքը (Ն. 28-34): Երրորդ օրը, Յովհաննէսի խօսքերէն ազդուելով՝ Յիսուսի կը մօտենան քանի մը երիտասարդ Գալիլիացիներ. ասոնք են Անդրէաս, իր եղբայրը՝ Սիմոն Պետրոս (Ն. 41-43), և իրենց ընկերներէն մէկը, որուն անունը չի տար Աւետարանը, որ սակայն, պատմուածքին առաքելականութեան ենթադրութեամբը նոյն իսկ Յովհաննէս առաքեալը միայն կրնայ եղած ըլլալ (Ն. 35, 37, 41), վերջապէս, հետեւեալ օրը,

Գալիլիա զարձած պահուն, Յիսուսի կը յարին երկու ուրիշ խոսափնայից խորայնացիներ ևս, Փիլիպպոս և Նաթանայէլ:

Տէրը հիմակ շրջապատուած է հինգէն անոնցմէ որոնք յետոյ իր աշակերտները եղան. անոնց այս յանձնառութիւնը հետեւեալն էր Յովհաննէս ըրած թելադրութեան. ու Գալիլիացի ըլլալով, իրենց վարդապետին հետ անոնք իրենց հայրենիքը պիտի դառնային: Երեք օր յետոյ վրայ կուգայ Կանայի հրաշքը որ կ'ամբապնդէ անոնց նորածին հաւատքը՝ զօրացնելով առաջուց արդէն անոնց ստացած տպաւորութիւնը (Ա. 42, 46, 50. Բ. 12), ուստի, չեն վարանիր անոնք ատեն մը հետեւիլ Յիսուսի (Բ. 12), մինչև որ անոր հետ նորէն Հրէաստան կուգան Չատկի տօնի մը առթիւ, որ ատեն տեղի կ'ունենայ միջադէպ մը, զոր կ'արժէ յիշել:

Գրեալք թէ համատեսականները Տէրոջ հրապարակային ասպարէզին վերջը կը դընեն տաճարին մաքրագործութեան արարքը, զոր յովհաննէսեան պատմուածքը անոր սկիզբը կը դնէ (Մտթ. ԻԱ. 12, 13. Մրկ. ԺԱ. 15-18. Դուկ. ԺԹ. 45, 46, հմտ. Յովհ. Բ. 13-22): Երկու անգամ տեղի ունեցած է արդեօք այդ դէպքը: Պատմուածքներուն համանմանութիւնը կը թուի հակառակը ապացուցել. ու բաղմամբիւ աստուածաբաններ անհաւանական կը գտնեն կրկնուած ըլլալը: Եթէ այս փաստը վճռական համարուելով՝ ընդունուի միակ արտաքսումի ենթադրութիւնը, այն ատեն թուականի տեսակէտով նախընտրելի պէտք է ըլլայ չորրորդ աւետարանին ցոյց տուած ժամանակը: Միւս վաւերագրիները, որոնք առաքելական ծագում չունին և որոնք կ'ընդունին թէ Քրիստոս մէկ անգամ միայն եղած է Հրէաստան, կրնան անգիտակցօրէն մինչև վերջին Չատկի տարած ըլլալ այս դէպքը:

Մեզի այնպէս կը թուի սակայն թէ երկու եղելութիւնները կրնան ալ տեղի ունեցած ըլլալ, անկասաբար իրարմէ, մին սկիզբը և միւսը վախճանին Քրիստոսի հանրային գործունէութեան, ու անոնց կրկնութիւնը կրնայ բացատրուիլ երկու միջադէպերուն իրարմէ բաւական հեռու ըլլալովը: Յայտնի է թէ այդպիսի զեղծ վիճակներ որքան զիւրաւ կը կրկնուին.

երկու պարագային ալ, Քրիստոս մեխա-
կան գործունէութեան արարք մըն է որ
կ'ընէր: Իր մահը կանխող օրերուն, շատ
լաւ կրնայ ըրած ըլլալ այդ բանը, հրաժա-
րելով այլ ևս Հրեաները համոզելու իր Զան-
քերէն, և իր իրաւունքին յայտադրու-
թեամբը բողոքելով կարծես անոնց յամու
անհաւատութեան դէմ. և ա՛յս է արդէն,
ինչպէս պիտի ցուցնենք յետոյ, Մազկա-
զարդի կիրակիին Նրուսողէմ մուտքին ի-
մաստը:

Յովհաննու Աւետարանէն իրեն ցուցուած
տեղւոյն մէջ՝ վաճառողներու արտաքու-
մին դպէքը քիչ մը տարբեր կը ներկայա-
նայ: Յիսուս, իր ասպարէզին սկզբնաւո-
րութեանը մէջ իսկ ուզելով մեծ գարկ մը
տալ իր գործին, իրրեւ աստուածակտական
թաղաւոր կ'երեւի. հրեաներն ալ այդպէս
կը հասկնան իրողութիւնը. միայն, հաւա-
տալէ առաջ՝ հրաշք մը կ'ուզեն, ցուցիչ
գործ մը՝ նշան մը, ինչպէս կ'ականկալէին
խոտաւցուած ազատարարէն (Բ. 18): Բայց
տեղի չի տար այս երկրաւոր մտածումին
առջև. ընդհակառակն, այդ վայրկեանէն
անիկա կը հետեւի այն կանոնին զոր ցոյց
տուինք, այսինքն թոյլ կուտայ որ զինքը
ճանչնան իր խօսքերէն և գործերէն, բայց
կը մերժէ իննել Մեխա՝ այնպէս ինչպէս կը
փափաքէին իր հայրենակիցները: Փոխա-
րէն այն հրաշքին զոր կ'ըսպասէին իրմէ,
անոնց կը պատասխանէ առեղծուածային
խօսքով, մասնանշելով խորհրդաւոր աղերս
մը՝ իր մահուան և երուսողէմի տաճարին
կործանումին՝ այսինքն գերեզմանին վրայ
իւր յաղթութեանը և նոր սրբարանի մը
հաստատումին միջև (Բ. 19-22). սկիզբէն
ուրեմն Քրիստոս իրրեւ թագաւոր կը գոր-
ծէ, բայց առանց ինքզինքը այդպէս յայ-
տարարելու՝ ժողովուրդին ուզած պայման-
ներուն մէջ. սկիզբէն ալ կը նախատեսէ իր
չարչարանքները, թէ և այդ մասին կը խօ-
սի ա՛յնպիսի բառերով, որ ո՛չ հրեաները
և ո՛չ իր աշակերտները չեն կրնար ըմբռ-
նել զայն:

Յայտնի է թէ, Տէրոջ գործունէութեան
պատմութեան մէջ, այս տեսարանը հան-
րային սկզբնաւորութեան մը պատկերն է:
Պէտք է գիտնալ սակայն թէ աստուածա-
բանական տեսակէտով, Յիսուսի այս հան-
դիսաւոր ցոյցը ձախողեցաւ: Իսրայէլ մեր-

ժեց իր Մեխային խորհուրդը ըմբռնել:
Ուստի, Քրիստոս, առաջին իսկ վայր-
կեանէն, կը հրաժարի որ և է այս կարգի
գործունէութենէ: Քիչ մը ժամանակ միայն
երուսողէմ մնալէ վերջ, որ ատեն Նիկո-
զիմոսի մը անհասկցողութիւնը (Յովհ. Գ.
1-21) իրեն կը ցուցնէ թէ ի՛նչ կարգի միտ-
քեր էին Հրէից մէջ ամենէն լաւերը, Յի-
սուս նորէն Հրէաստանի երկիրը կը քաշ-
ուի (Գ. 22, 23): Այս առաջին անյաջողու-
թեանց փորձառութենէն խրատուած, չու-
զեր մէկ անգամով շահիլ խորայէլի համա-
րումը. յամր և յառաջխաղացական ըն-
թացք մը կ'որդեգրէ: Տղաքներու հետ մի-
այն ըլլալով իր գործը, կաթ կուտայ ա-
նոնց, որպէսզի կարենան տակալ հաստա-
տուն անունդի: Աւետարանի նախնական
ուսուցումին գործը ձեռք կ'առնէ. Յով-
հաննու մկրտած տեղը կուգայ. իր աշա-
կերտներուն միջոցաւ կը սկսի ինքն ալ
մկրտութիւն կատարել, որպէսզի անոր հետ
որ և է հակառակութեան մը կասկածը չտայ
ոչ մէկին: Բայց այնքան համեստ այդ գոր-
ծունէութիւնն ալ կը խափանուի. փարիսե-
ները անհանգիստ են, Յիսուսի գրաւած
ուշադրութիւնը կը նեղէ զիրենք, ստուեր
կ'աճէ իրենց վրայ (Յովհ. Գ. 1-3): Հե-
տեաբար, երուսողէմէն արդէն մօտակայ
զաւառը գացած ըլլալով, կը շարունակէ
իւր նահանջի շարժումը, և, հակառակ Սա-
մարիոյ մէջ գտած ջերմ ընդունելութեան,
երկու օր միայն մնալով հոն, կ'աճապարէ
հիսօխային գաւառները երթալ:

Ժ. Գ.

ՈՏՆԱԼՈՒԱՅ

«Երէ ես լուսցի զոս ան՝ Տէրս և
Վարդապետս, և դուք պարտի զվրիւնսնց
ոս լուսնայ»: Յովհ. Ժ. Գ. 14.

Ոչ միայն Աստուած, այլ և մենք ենք
սիրում խոնարհ մարդկանց: Խոնարհու-
թիւնը մի այնպիսի յատկութիւն է, որ
ակամայից մարդկանց, ինչպէս մագնիսը,
իւր կողմն է քաշում: Խոնարհ մարդկանց՝
ինչպէս ամէնքը, նոյնպէս և մենք ենք
սիրում, հաւատացեալ եղբայրներ և քոյրեր:

Բայց մենք ինքներս ուրիշների առջև չենք խոնարհում: Մենք կարծում ենք թէ խոնարհ լինելով մեր պատիւը կը ձգենք. վախենում ենք թէ մեզ թոյլ, փոքրոզի կը հաշուեն, երբ մենք ուրիշների առջև հեղութիւն և խոնարհութիւն ցոյց տանք:

Մենք մարդիկս մեծ մասամբ այդպէս ենք մտածում: Եւ ինչպէս երևում է, Փրկչի աշակերտներն էլ սկզբում այդպէս էին մտածում, երբ նրանք վիճում էին թէ երկնքի արքայութեան մէջ նրանցից մեծը ո՞վ պիտի լինի: Փրկիչը շատ լաւ էր հասկանում իւր աշակերտներին ու նրանց խոնարհութեան մասին ունեցած հասկացողութիւնն ըմբռնում:

Երեք տարուան քարոզութեան շրջանում Փրկիչը շատ անգամ էր թէ խօսքով և թէ գործով սովորեցրել աշակերտներին, թէ ինչպէս պէտք է նրանք խոնարհ լինեն: Վերջն ինքը հաճեց հանդիսաւոր կերպով կատարել ու խոնարհութեան ամենամեծ ու ամենալաւ օրինակը տալ:

Սորճրդաւոր ընթրիքի երեկոյեան էր այդ: Ընթրիքն արդէն պատրաստ էր: Բայց աշակերտների ոտքերը դեռ լուացուած չէին, ինչպէս պահանջում էր արեւելեան և հրէական սովորութիւնը: Եւ ահա Փրկիչը վեր է կենում սեղանից, հանում է վերնազգեստը, կապում է ղենջակը: Ջուրը լցնում է կոնքի մէջ և սկսում աշակերտների ոտքերը հերթով լուանալ: Իսկ երբ լուանում է նրանց ոտքերը և վերջացնում, հագնում է կրկին իւր վերնազգեստը, նստում է սեղան ու ասում. «Գիտէ՞ք թէ ես ձեզ ինչ արի: Դուք ինձ կոչում էք Տէր և Վարդապետ և ճամարիտ էք ասում, որովհետեւ ես իսկապէս Տէր և ուսուցիչ եմ: Իսկ եթէ ես, որ ձեր Տէրն ու Վարդապետն եմ, ձեր ոտքերը լուացի, դուք ևս պէտք է միմեանց ոտքերը լուանաք: Ահա տեսնու՞մ էք, ինձ համար անպատուարեր չէ, որ ես խոնարհեցի ձեր առաջ: Դուք էլ ձեզ չէք ստորացնի, եթէ միմեանց առաջ խոնարհուէք:

Հայ եղբայրներ և քոյրեր, մարդու կեանքի մէջ խոնարհութիւնը ոչ ոքի չի ստորացնի: Ընդհակառակը այդ վսեմ ըզզացմունքը մարդու պատիւը կը բարձրացնի «որ խոնարհեցուցանէ զանձն՝ բարձրացի» ասում է Փրկիչը Աւետարանի մէջ:

Այո՛, խոնարհութիւնը մեզ պատկեւանում է միայն իրրեւ ստորութիւն, նուաստացուցիչ հանդամանք, թուլութիւն բայց իսկապէս խոնարհութիւնը մարդու հոգացողութեան և զգացմունքների բարձրութեան արտայայտութիւնն է: Ինչպէս որ զիտութեան բարձր աստիճանը մարդու իրեն ազիտութիւնը ճանաչելու գիտակցութիւնն է, այնպէս էլ բարոյական բարձր կատարելութիւնը մարդու իրեն անկատարելութիւնը ճանաչելու գիտակցութիւնն է: Այն մարդը առաւել շատ բան գիտէ, ով իւր մասին կարող է ասել. «ես այն գիտեմ, որ ոչինչ չգիտեմ»: Այն մարդն առաւել մեծ կատարելութիւն ունի, որը կը խոստովանուէր, որ ինքը ոչինչ չունի ու ոչինչ չգիտէ:

Ապա, եղբայրներ և քոյրեր, եկէք թերթենք Ս. Գիրքը և տեսնենք թէ կա՞ն այնտեղ խոնարհութեան օրինակներ թէ ոչ:

Խոնարհ էր Աբրահամը, որ Սողոմոն-Գոմորի համար բարեխօսելու ժամանակ Աստուծոյ հետ խօսելիս իր մասին ասաց. «բայց ես հող եմ և մոխիր»: Բայց ո՞վ էր Աբրահամը: Նա հայր էր և նահապետ Աստուծոյ բոլոր հաւատացեալների, որին հաւասար նահապետների մէջ ոչ ոք չկայ:

Խոնարհ էր Դաւիթը, որը իւր ԻԱ. րդ սաղմոսում ասում է. «այլ ես որդն եմ և ոչ մարդ»: (7 համար): Բայց ո՞վ էր Դաւիթը: Նա ծիրանազգեստ մարգարէների մարգարէն էր, նա իսրայէլի քաղցրանուագ սաղմոսերգուն էր, որի մելամաղձոտ ու քաղցրահնչիւն սաղմոսները մենք ամէն օր երգում ենք Աստուծոյ տաճարում և հոգով մխիթարուած երկինք վերանում, և որին հաւասար իսրայէլի թագաւորների մէջ չի եղել:

Խոնարհ էր Պողոսը, որ իւր մասին ասում է. «Զի ես իսկ եմ տրուպն առաքելոց, որ չեմ իսկ արժանի թէ կուչեցայց առաքեալ»: (Ա. կրնթ. ԺԵ. 9): Բայց ո՞վ էր Պողոսը: Նա մէկն էր այն մեծ առաքեալներից, որ քրիստոնէութեան տարածման համար ամէնից շատ է աշխատել ու տանջուել. որ ինչպէս ինքն է ասում կորնթոսի համայնքին գրած թղթում. «ի հրէից հնզիցս՝ քառասուն և միով պակաս արբի, երիցս ձողկեցայ, մի անգամ քարկոծ եղէ, երիցս նաւակոծ եղէ. զտիւ

և զգիշեր յանդունդս տառապեցայ, ի ճանապարհս՝ բազում անգամ: Վիշտս՝ ի գետոց . . . վիշտս՝ յանապատի, վիշտս՝ ի ծովու, վիշտս՝ ի սուտ եղբարց: Ի ջանս և ի վաստակս, ի տքնութիւնս բազում անգամ, ի քաղց և ի ծարաւ, ի պահս բազում անգամ, ի ցուրտ և ի մերկութեան (Բ. Կրնթ. ԺԱ. 24-27): Ուստի և հեթանոսների մեծ առաքեալի անուն է ստացել Պօղոսը:

Ո՞վ է Յիսուսը, որ իւր ամբողջ կեանքի ընթացքում անդադար նուաստացնում և ևս խոնարհեցնում է իրեն, որը «Չախջախուած եղէզը չէ փշրում և պլպլացող պատրոյզը չէ մարում, ինչպէս Նսայի մարգարէն է ասում (Նսայի ԽԲ. 2): Ո՞վ է նա, որ հեղ ու խոնարհ սրտով այսօր լուանում է իւր աշակերտներին ոտքերը: — Ամենաբարձր իմաստութիւնն է, Հայր Աստուծոյ սիրոյ կատարեալ արտացոլումը, լոյսից ծնուած արդարութեան արեգակը, մի խօսքով մարմնացեալ կատարեալ երկնային սիրոյ Աստուածը:

Եւ այսօր այդ երկնային սիրոյ Աստուածը իւր վեհութիւնից խոնարհուել, իւր արարածի առաջ ծունկ է չոքել, նորա ոտքն է լուանում:

Ո՛հ, ի՛նչպիսի անըմբռնելի, մահկանացու մարդու սրտի և հոգու համար ի՛նչպիսի անհասկանալի գերբնական օրինակ: Նա՛, որ աղբիւրն է լուսոյ, և անշիջանելի ճառագայթ, երկնքից երկիր է իջել, նա՛, որ երկնային ճանապարհն ու յախտեանկան կեանքն է, երկնային սիրոյ զոհերն է բաց անում մարդկանց առաջ. նա՛, որ ուսուցիչն է և մեծ վարդապետը քրիստոնէութեան, այսօր յանձն է առնում իւր աշակերտներին ոտքերը լուանալ:

«Արկողղ զլոյս որպէս զօթոց, այսօր անճառ խոնարհութեամբ ի վերնատունն խորհրդոյ զգեստ ծառայի սփածանիլ յանձն առեր»: Նորան, որին երկնքի հրեշտակների դասն է երկրպագում, այսօր խոնարհում է հողեղէն ոտքերը լուանալու և դորանով նախահօր գարշապարը բժշկելու:

Այժմ տեսէք, եղբայրներ և քոյրեր, այս խորհրդի մեծութիւնը և խորութիւնը, որ ամէնի Տէրը, այսօր ծունկ է չոքում և ոչ թէ մի սուրբի՝ այլ իւր մատնիչի ոտքը լուանալու: Այն բոպէին, երբ Փրկիչը լցուած դառնութեամբ, որ մի քանի բոպէ

յետոյ Յուդան պէտք է իրեն մասնի, — այդ բոպէին, չնայած այդ գիտակցութեան նա խոնարհում է իւր մատնիչի առաջ. — Ո՛րպիսի հակապատկեր: Մի կողմը արարիչ, — միւս կողմը արարած, մի կողմը կատարեալ սէր, միւս կողմը ատելութիւն և չարութիւն. մի կողմը արգարն ու սուրբը, միւս կողմը անարդարութիւնն ու ապերախտութիւնը:

«Սիրտ իմ սասանի, սարսափ զիսունի, վասն Յուդայի, որ Տէրն ամենինմա առաջի ի ծունկս անկանի»:

Մարդուս հողեղէն բնութիւնը կարո՞ղ էր տանիլ այդ պատկերը. կարո՞ղ էր հանդուրժել այդ անօրինակ օրինակը: Եւ աշակերտները, որոնք երկիւղով պատած զիտում էին և անըմբռնելի զգացողութեամբ հակառակ իրենց կամքի թոյլ տուին որ Փրկիչը նոցա ոտքերը լուանայ, վերջապէս Պետրոսը ընդհատում է այդ խօրին լուութիւնը. «Տէ՛ր, դո՛ւ պէտք է իմ ոտքերը լուանաս, զոչում է նա, և չէ ցանկանում թոյլ տալ Փրկիչին իւր ոտքերը լուանալու: Իսկ Յիսուսը ամենայն խոնարհութեամբ և հեղութեամբ ասում է. «Պետրէ՛ զու չես հասկանում թէ ես ի՞նչ եմ անում. եթէ ես քո ոտքը չլուանամ, դու երկնային թագաւորութեան մէջ մտնել չես կարող: Այս երկնային սիրոյ և խոնարհութեան մի նշան է, որը ես ձեզ ցոյց եմ տալիս, որպէսզի դուք էլ միմեանց նոյնը ցոյց տաք»:

Այո՛, երկնային սիրոյ նշան:

Սէ՛ր, ահա բոլոր տաճարներից ամենից սուրբը, որի զոհերին երբ մարդ մօտենում է, նորա ականջին ներքուստ աստուածային մի ձայն է հնչում. «Լոյծ զկօշիկդ ոտից քոց, զի տեղիդ յորում դու կաս, երկիր սուրբ է»:

Սէ՛ր, ահա պատուիրաններից ամենամեծը, որ Աստուած զրել է մարդուս սրտի մէջ. «Եթէ մարդկանց բոլոր լեզուներովը խօսեմ և հրեշտակների բարբառն էլ հասկանամ, բայց սէր չունենամ, ուրեմն ես մի հնչիւն պղինձ եմ, մի ղօղանջող ծնծղայ եմ: Եթէ ես լեռները տեղահան անելու չափ հզօր հաւատ ունենամ և սէր չունենամ — ոչինչ եմ: Եթէ ունեցած չունեցածս աղքատներին բաժանեմ, անձս կրակի մէջ այրեմ և սէր չունենամ, ոչինչ չա՛հ չունիմ»:

Եւ այժմ, ո՞վ կարող է պատմել սիրոյ

անչափ մեծութիւնը, որովհետեւ անճառելի և անպատմելի է. որովհետեւ ինչպէս աստուածային բնութիւնն է անքննելի, այնպէս էլ սիրոյ բնութիւնն է անճառելի:

Իսկ սէրը, ո՞վ հաւատացեալ եղբայրներ և քոյրեր, ոչ միայն յաւիտենական կեանքին մէջ է խաղաղութեան պտուղը տալիս, այլ և այս աշխարհի կեանքից հալածում է թշնամութիւնը, նախանձը, ատելութիւնը, հայհոյութիւնը, բամբասանքը, հպարտութիւնը և ամենայն չարեաց մայր արծաթսիրութիւնն ու ազահութիւնը, այստեղ մարդկային կեանքի մէջ հաստատելով Երկնային թագաւորութիւնը:

Եւ ահա, այսօր, մենք ևս, եղբայրներ և քոյրեր, կանգնած ենք սիրոյ տաճարի դրանը, այն սիրոյ, որ պատուիրում է. «Ալիւնցէք զթշնամիս ձեր, բարի արարէք ատելեաց ձերոց, օրհնեցէք զանիծիչս ձեր»: Այդ դեռ քիչ է, այլ և «աղօթս արարէք ի վերայ այնոցիկ որք լլկենն զձեզ և հալածեն». Ահա քո միակ նպատակը և իսկական վախճանն ու Երկնային սէրը, հա՛յ հաւատացեալ:

Ուստի, եկէ՛ք լուծենք մեր կօշիկները, ամենայն զստահութեամբ ներս մտնենք

այդ սիրոյ տաճարը և նուիրաբերինք ամենակալի սեղանի առաջ մեր ջերմեռանդութիւնը, մեր մաքուր զգացմունքները, մեր սիրտը: Թող սիրոյ թագաւորը Երկնային իւր հուր սիրով մաքրէ, սրբէ և իւր բնական վայր ու տաճարը դարձնէ, իւր սրբութեան խորանը դարձնէ մեր սրտերը, և այնտեղ վառէ իւր սիրոյ անշէջ կանթեղը, որը մեր ուղին լուսաւորէ այս մթին աշխարհում, որպէսզի մենք էլ հաւատով, սիրով և յոյսով ապրենք և ճանաչենք թէ ի՞նչ է ճշմարիտ աստուածապաշտութիւնը. ի՞նչ է Աստուած. ո՞վ է Քրիստոս և ո՞ւր է Քրիստոս:

Ո՞վ է Քրիստոս: Նա որ քաղցածնեքին կերակրում էր, մերկերին հագցնում, հիւանդներին այցելում: Եւ ո՞ւր է Քրիստոս՝ ո՞ւր. «ո՞վ այսպիսի մի մանուկ ընդունի իմ անունով, նա ինձ է ընդունում»: Իսկ ո՞վքեր են քրիստոնեաները: «Ո՞վ սիրում է նա Աստուծոյ սիրում է, նա Աստուծոյ ծնունդ է. նա ճշմարիտ քրիստոնեայ է: Օ՛ն, ուրեմն եկէ՛ք, հետեինք մեր Փրկչին սիրոյ և խաղաղութեան անմահ թագաւորին: Ամէն»:

Էջմիածին ՏԱՒՈՒՇԵՑԻ

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

ՏԱՂ ՅԱՐՈՒԹԵԱՆ

Փա՛նք Քրիստոսի ամենագոր յարութեան:
Սայը կ'իջնէ Մասեաց լեռնէն,
Անոր վրայ արուներ կան,
Անոր վրայ ոսկի գաներ,
Անոր վրայ կան բեհեզներ ծիրանի,
Անոր վրայ արփայուրդին,
Որուն աչ կո՛ղմն են վեցբեւեան սերովբէներ
Ու ձախ կողմը Բերովբէներ բազմաչեայ:
Իր առջեւը կան սիրուն մանուկներ՝
Տէրունական խաչն իրենց գիրկին մէջ.
Չեո՛քերնին քնար ու սաղմոսաբան,
Կ'երգէին ու կ'ըսէին.
Փա՛նք Քրիստոսի ամենագոր յարութեան:
Բերած են հոն սայլիկն են բերած,
Բերած կեցուցած.
Բայց սայլիկը չէր արժեր,
Բայց անիւր չէր խաղար:

Հարիւր բարդ հո՛ն կայ խորո՛ւ, վե՛ց բարդ կորընկան,
 Իսկ մե՛կ մանուշակ ան խորո՛ւն վըրայ:
 Մասեաց աջ կողմէն
 Սայլիկը բերա՛ծ են ու կեցուցած,
 Բայց սայլիկը չէր շարժեր,
 Բայց անիւր չէր խաղար:
 Անոր սամիֆն արժաթէ են, լուծն ոսկի,
 Սամոսիֆն ալ ապրիւիւմի,
 Փոկեր են շարած հոյլ հոյլ մարգարսով.
 Բայց սայլիկը չէր շարժեր,
 Բայց անիւր չէր խաղար:
 ձո՛րս մը կայ հոն՝ հօն ու հապուկ
 Ուռամիջակ՝ հասսարազուկ՝
 Լայն քիկունքով՝ խարսիւազեղ՝ անեղագոյ,
 Որ կը ձայնէր եզնամոլին՝
 Կանչ հանելով արոտին մօս:

Եզները սայլին սաք են ու սպիտակ,
 Ծաղկի խայտուցով՝ արագափայլ եւ ընթացող.
 Ամէն եղջիրնին խաչի նմանութամբ,
 Ամէն մազերնին հոյլ հոյլ մարգարսով.
 Եւ անա սայլիկն ըսկսաւ շարժիլ,
 Եւ անա անիւն սկսաւ խաղալ.
 Երբ սայլին կուրծքը շարժեցաւ առեղէն՝
 Ան կը ձայնէր եզնամոլին:

Սինայէն իջած սա՛յլն օրէնքն էր Մովսէսին.
 Ու հարիւր բարդ խորո՛ւր
 Նահապետներն են մարգարէ.
 Այն կորընկանք վե՛ց քարոյր
 Վեցօրեայ գործքն է Ասուծոյ.
 Այն մէկ հասիկ մանուշակը
 Երրորդութիւնն է միաւոր.
 Խարսիւազեղ այն մանուկը
 Սուրբ Յովնաննէս Մկրտիչն է.
 Սայլին կուրծքն ալ փռակուսի
 Աւետարանն է Քրիստոսի:

Գիլ գիլ կուգար սայլիկը գիլ
 Մասեաց աջ կողմէն,
 Սայլիկը գիլ՝ կուգար գիլ
 Ու նըրընչալով կուգար կը մտնէր սուրբ Երուսաղէմ.
 Եւ Սիոնի նոր զաւակներն երգելով նո՛ր երգ՝ կ'ըսէին.
Փա՛նֆ Քրիստոսի, աշօր իրմէ արձակուէցանք:

Հ Ս Կ Ո Ւ Մ

Խորհուրդին մէջ սանարին, լուռ, մըքասուեր,
 Ջաները կախ կը պըլպըլան շողակաթ,
 Ձոյգ մը դըպիր կը հոգեբեմ սաղմոսներ
 Հոգիներու կիրառին վրայ հաս ընդ հաս:

Կը ծաւալի սիրսերուն մէջ աղօթկեր՝
 Երանաւէ՛ս ըսփոփանքի քով մ'անուռ,
 Ու կը ժըպսին կարծես սուրբերն ալեհեր,
 Իրենց նայող հոգիներուն սրսմայուռ:

Ձերդ մանեակի մը հասիկներ կը փակուին
 Մարգարիսներն աղօթայոյգ արցունքի,
 Եւ լոյսերու երազանքին մէջ խորին՝
 Կը շողացնեն մէն մի սուրբի քաղն ոսկի:

Խորհուրդի մէջ, լո՛ւռ, հոգիները կուլան,
 Ու կ'արիւնի դըժխեմ ծաղիկը մեղքին.
 Փակ շըրքներուն վրայ լըռութեան անսահման
 Մըմունջներու կը յանգի հուսկ մեղեդին:

ԵՂԻՎԱՐԻ

Խ Ն Կ Ա Մ Ա Ն

Մարի՛, ֆոյր խմ, անո՛յշ հոգիից,

Քանի մը քար լրփաւեր՝ հողակոյսի մը վըրան,
 Եւ անանուն փունջ մը բոյս՝ կ'ըլլան շիրի՛մն աղջըլկան...
 Մինչ հովիտին մէջ կեանքի՛ էր ան շուշան մ'աստղացող,
 Արեւին սակ՝ ժպտադէմ, ու լուսնին հետ՝ երազող:

Սէրս իբրեւ ա՛յնն Ա.սուծոյ, իմ կարօտիս քափին հետ,
 Արդ կը սուգի սա հողին մըռայլ խորերը նամէ՛ս...
 Շի՛ք մը լոյսէն աչքերուն... յիշատակի քերք մը վա՛րդ...
 — Փո՛ւի՛, փո՛ւի՛... Եւ հեռուն՝ հեզնող պարապը լազուարք:

Ու կը մըխա՛յ միսֆս հիմա խնկամանի մը հանգոյն...
 — Ո՞ւր են մասները մարմար, ո՞ւր իր վարսերն արեւող.
 Եւ իր շըրքերը հիւանդ՝ կեանքէն ժպի՛՛ս մը հայցող...

Գուցէ՛ ծաղիկ մըն էր ինք, որուն քերքերը սըժգոյն
 Տարին հովերն հիւսիսի, Եւ արդ իրմէ կը ծըփան,
 Կամարներուն սակ հոգոյս, բոյրի շերտեր սրբազան:

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

Հ Ա Ղ Բ Ա Տ Ի Դ Պ Ր Ո Ց Ի Մ Ի Գ Լ ՈՒ Խ Գ ՈՐ Ծ Ո Ց

(Գ Ե Տ Ա Շ Է Ն Ի Ա Ի Ե Տ Ա Ր Ա Ն Ը)



Հաղրատը մէկն է Հայոց ամենանշանաւոր վանքերից եւ հոգեւոր կեդրոններից. ծագմամբ ունին քչատ աւելի հնազոյն վանքեր, բայց քչերը դրանցից կատարել են այնպիսի երկարատեւ և կարևոր դեր, ինչպէս Հաղրատն է: Նա նշանաւոր է նախ իբրև ճարտարապետական արուեստի մի թանգարան իւր բազմազան շէնքերով, արձանազրութիւններով, ֆիզուրատիւ եւ զարդերի քանդակներով. նշանաւոր է իբրև հոգեւոր կեդրոն իւր արքեպիսկոպոսութեամբ, որ ԺԲ. դարից կարևոր դեր է կատարել մեր եկեղեցական պատմութեան մէջ, յատկապէս մինչև ԺԿ. դարի վերջերը: Բայց ոչ պակաս նշանաւոր է նաև իբրև մատենագրութեան եւ գրչութեան արուեստի գլխաւոր կեդրոն արեւելեան Հայաստանի մէջ: Մտադիր չլինելով այստեղ տալ նորա կատարած դերի լրիւ պատկերը, առաջարկում ենք միայն այդ գպրոցի մի գլուխ գործոցի՝ «Վեռաշէնի աւետարանի» ուսումնասիրութիւնը (*):

Ա.

Աւետարանը մեծադիր է, կազմը 30 x 23 սմ. մեծութեամբ, կաշկայատ տախտակով, առաջին երեսի զարդարանքը արծաթի բեւեռներով քառանկիւնու մէջ՝ նման բեռներից կազմուած մի խաչ մէջտեղում. թեւերի ծայրերը երեք երեք բեռներով: Միւս երեսի զարդարանքն ընկած է:

Նիւրը՝ հաստ մագաղաթ հորթի կաշուց՝ 30 x 22 սմ. մեծութեամբ:

Գիրը՝ բոլորածեւ, միջին երկաթադիր, երկսիւն, 21 x 6¹/₂ սմ., ներքևի տնահամարներն էլ հետը. տնահամարները փոփոխ երկարագրով, ինչպէս և գրչի ձեռքով կատարուած սրբազրութիւններն ու լրացումները: Տողերը մի գծով, որոնց վերայ գէպի վեր շարուած են տառերը. տնահամարների գծերը աւելի նեղ: Գրերն ընդհանուր առմամբ բոլորածեւ լինելով՝ մի քանի տառերի գծից ցած վերջաւորութիւնները քիչ սրածայր են՝ փ. ք. հ. բառերի մէջ, իսկ միւսներից՝ ր. գ. ի. խ. կ. պ. տները սկզբում իբրև գլխատառեր: Մանրակարգավան չառներով են սկսուած մեծ հատուածները, հագուազիւտ գէպքում գլխատառին կցուած է մի արմաւենիկի զարդ, գէպի լուսանցքն ուղղուած, որ, հաւանօրէն, նկարիչն է աւելացրել և ոչ գրութեան հետ նկարուած: Ոսկի քիչ է գործադրուած բնագրի մէջ. հատուածների առաջին տողը, երբեմն, կամ առաջին մեծ տառը ոսկեով, գործադրուածն էլ փոշոսկի է, այժմ արդէն փայլը կորցրած: Ոսկու փոխարէն մեծ հատուածի առաջին տողում գործադրուած է պարզ կարմիրը, բայց երբեմն և ոսկու փոշով ծածկուած:

Գրիչն է Յակովբ, իսկ սրբագրողը կամ ուղղողը Մխիթար Գոյբայրեցի (2-ում Գոյբայրեցի, 61 ա.), որ լրացումներ ունի բոլորգրով, բառեր կամ փոքրիկ բաց թողած նախադասութիւններ: Գրչութեան ճեղք Հաղրատն է եւ ժամանակը 1211 թ.: Նկարիչն է Մարգարէ և կազմուած է Հոռոմոսի վանքում «հրամանաւ հաւր Մխիթարայ»։ Ստացողն է Սահակ կրաւնաւոր և յետին քահանայ՝ «աշակերտ սր. ուխտիս Հաղրատայ ազգաւ և տոհմաւ ի մեծ մայրաքաղաքէն յԱնուր»։

Բ.

Ձեռագիրը բազմաթիւ յիշատակարաններ ունի, որ մէջ ենք բերում իբրև նիւթ Ձեռագրի ծագման եւ պատմութեան համար, զաստորելով ժամանակագրական

(*) Բերուած է մեր ձեռքով, այժմ լիջմիածնի մատենադարանում:

կարգով, ըստ հնարաւորութեան եւ անթուականները:

1. 348 ա. Ածեղէն եւ լուսաւոր մատենագրութիւն չորից աւետարանչաց համարարբառ եւ զուգապէս միաւորութիւն, զոր նկարագրելին վս. տնաւրէնութեան բանին այ., ըստ քառահոլով վտակացն աղինա աղբերարար գետահետեալ, ոտողելով զանդաստանս մտաց հաւատացելոց ի քս., որով հատարուր եւ բովանդակապէս, որքան կամ եղև հոգւոյն սրբոյ զամենայն խորհուրդ, զծածուկսն եւ զյայտնիսն արձանացուցին, տալով եկեղեցւոյ աւանդածատուր զբարձրագոյնսն եւ զխոնարհան տընաւրինարար խառնմամբ: զոր ընկալեալ ի վերուստ յայտնութենէն զրեցին առանձնապէս եւ զուգարբարառ, որպէս զի յանցնիւրսն ժամանակ անթերի եւ աննիւղ բողմապատիկ եւ զանազան երախտեացն այ. լիցի առ մեզ յիշատակ մինչ ի վախճան:

Որում այսպիսւոյ յոքնապատիկ բարեաց բաղձացող եղևալ իմ ամենանուստի եւ տրուպ սպասաւորի տան այ. Սահակ կրաւնաւորի (*) | եւ յետին քահանայի, որ էի աշակերտ սբ. ուխտիս Հաղբատայ ազգաւ եւ տոհմիւ ի մեծ մայրաքաղաքէն յԱնուոյ, սնեալ ի սրբարան ուխտիս ի Հաղբատ, ստացայ զսբ. աւետարանս իմովք արդեամբք առ ի յիշատակ տպագայից ինձ նուստիս Սահակայ եւ ծնողացն իմոց Ռովմանոսին եւ Կատային՝ եւ երկուց հարազատ եղբարցն իմոց Իպատոսին եւ Առաքելին, եւ իւրեանցն զաւակաց, եւ քերցն իմոց եւ զաւակացն նոցուն, եւ ազգայնուոցն ամենից կենդանեաց եւ մեռելոց: Եւ ետու զծագրել զսա եւ կազմել ներքոյ եւ արտաքոյ յաւրինուածով ըստ իմում կարի, մեծաւ յուսով եւ կատարեալ սիրով: Որ եւ աղբերական մաղթանաւք հայցեմ ի սիրողացդ այ., որք ժառանգորդք էք սրբոյ եկեղեցւոյ եւ սպասաւորք տրուեան խորհրդոյն, յորժամ առնուք զսա ի ձեռս ձեր, զիս զՍահակ

ստացող սորա, եւ զվերողրեալ ծնաւզն իմ եւ զեղբարյսն՝ եւ զՍարգիս հոգեւոր ծնողն իմ: զՅակովբոսն եւ զՎարդն: Որպէս զի ձերոյն սբ. աղաւթիւք արժանասցուք հանդիպել ի զէպ ժամանակի հանդերձելոցն բարեաց (*) | պատրաստելոցն ի քս. սիրելեաց անուանն իւրոյ:

Եւ արդ զրեցաւ սա եւ ծագկեալ կազմեցաւ յամի յորում էր թիւ համարոյն թուականութեանս Հայոց հարիւրոց վեցից եւ նոյնքանեաց տասանց: Իսկ նորոյ շրջանի միոյ հարիւրոյ քսան եւ ութեակ թուով: Ի սբ. ուխտս Հաղբատայ զծագրեցաւ ձեռամբ Յակովբայ յառաջնորդութեան տն. Յոհաննիսի սրբասիրի, ի թագաւորութեանն Հայոց արեւմտայինն կողման Լեոնի քսասէր թագաւորի, եւ ի սպարապետութեան Չաքարիայ շահնշահի, յորոց յաւուրս ժամանակաց յոլովս կատարեաց ամ. յաղթութիւն ի բողբում տեղիս, զորմէ այլք պատմեցնեն զայլ ինչ. եւ մեզ վասն զի խնդիր է առ սրբութիւնդ ձեր մատուցանել մաղթանս ոգեհեծ պաղատանաւք, ո՛վ լուսերամ բնակիչք սրբոյ ուխտիդ Արջուառձի, առ որ զյոյս հաւատոյ մեր եղևալ զբովանդակ գոյք ծնողաց մերոց եւ եղբարց ծախեցաք եւ շինեցաք զածորնակ սբ. եկեղեցիքս, եւ աւանդեցաք զսբ. աւետարանս յայ. սբ. եկեղեցիքս, որ շինեցաւ ի մէնջ ի վանս Առջուառձի: Որպէս զի սբ. եկեղեցեաւս եւ սբ. աւետարանաւս մեք եւ ծնաւղքն մեր, եւ եղբարք եւ ազգականք գտցուք | ողորմութիւն ի քէ. այ. մերոյ ի մեծ եւ ի սոսկալի աւուրն զատաստանի: Եւ որք յիշէք զմեզ բարեմտարար, գտջիք եւ զուք ողորմութիւն յամենեցունց արարչէն, որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն:

Հրամանաւ հաւր Մխիթարայ կազմեցաւ ի վանքս Հոռոմոսի որոյ ողորմեսցի քս. ամ.:

Զկազմող սորին զԱրքաւամ եւ զնկարիչ սորին զՍարգաբէն եւ զողորմութեան խընդրող զՅով. յիշեսջիք յաղաւթս վս. տն. աղաչեմք:

348 բ.

351 ա

351

(*) Յիշատակարանի այս առաջին երեսը գրուած է երկաթագրին մօտ արեւելեան բոլորգրով, իսկ այնուհետեւ մինչև վերջը բոլորգրով, բայց ոչ կրիկեան:

(*) Յիշատակարանի մէջ, ներկայ կազմի ժամանակ մտած է երկու թերթից բաղկացած մի այլ յիշատակարան 349 ա — 350 բ, որ կը տեսնենք քիչ յետոյ:

2. 111 բ. Մատթէոսի վերջում, ուղ-
ղանկիւն երկաթագրով.

Սբ. առաքեալ և աւետարանիչ բանին
հաւր, ի քոյդ ապաւինեալ բարիխաւսութի.
աղքատս և մեղաւոր արեղայս Մարգարէս
նկարող սորին, սրպէս զի ողորմեսցիս ինձ,
նաև Սահակայ ստացողի, եւ եղբար իւ-
րում Իպատոսին, որ կիսաւրեա ել յաշ-
խարհէս: Ով զմեզ աղաւթիւք յիշէ. ած.
զինքն յիշէ:

3. 111 բ. Նոյն գրով և թանաքով.

Տբ. ած. ողորմեա Սարգսի կուսակրան
քահանայի և եղբար իւրում Շահերոյն և
ծնաւղաց իւրեանց ամէն:

4. 173 ա. Մեծ երկաթագրով:

Յակովբ զբիշ յիշեցէք ի ար.:

5. 173 բ. Մարկոսի վերջում նոյն Մար-
գարէի ձեռքով.

Տբ. ած. ողորմեա Սահակայ ստացողի
և ծնաւղաց իւրոց եւ եղբարց, եւ արայ
զնոսա հաղորդս քո սրբոցն պսակի: ամէն:

6. 267 բ. Ղուկասի վերջում նոյն Մար-
գարէի ձեռքով.

Յիշեա քս. ած. յողորմութե. քում
զՍահակ ստացող սբ. աւետարանիս, եւ
զծնաւղան իւր զեղբայրսն և զքոյրսն զՌի-
մանոսն և զԿատայն, զԻպատոսն և զԱռաք-
եալն, զՉարհայն և զՀոսոմաթիկին, և արայ
զնոսա քո սրբոցն զասակից և պնակակից:
ամէն:

Նա(և) զՎարդն եւ զՅակովբոսն եւ
զծնաւղան նոցա եւ զամենայն ընդանիսն:

7. 347 բ. Յովհաննու վերջում, բուն
զբշի ձեռքով, բնագրի գրով և թանաքով:

Փառք բոլորից հաստի համապատիւ
սուրբ երրորդութեանն յաւիտեանս:

Աւրհնութի. որ կարգա
գովութի. որ լսէ
փառք շնորհաւղին
և յիշատակ զբշիս:

Տբ. ած. ամենակալ նորոգեա իկեանս ան-
ծերանալիս զՍահակ ստացաւ սբ. աւե-
տարանիս ANEH: Ամէն,

Բացի այս իսկական յիշատակարաննե-
րից կան և փոքրիկ նկատողութիւններ խո-
րանների գերանների վերայ կամ բնագրի
լուսանցքներում, որոնք ձեռագրի ծագ-

ման պատմութեան համար նշանակութիւն
ունին:

8. 10 ա. Խորանի վերին, կապոյտ շըր-
ջանակի վերայ սպիտակ զեղաղիր երկա-
թագրով:

. . . (Տբ.) Ած. ողորմեա Առաքել. (ին
ամ) էն

նոյն խորանի սիւներին ձգուած կապոյտ
գերանի վերայ, զարձեալ սպիտակագոյն
երկաթագրով.

Ած. գթայ ի հոգի Ռիմանոսին ծառայի
քո ամէն.

— Նոյն խորանի յատակ կաղնոյ կար-
միր գերանի վերայ, ռակեղոյն գրով.

Հոգի ած. գթայ ի հոգին Իպատոսին
ծառա. . . :

9. 11 ա. Խորանի ճակատի կապոյտ
շրջանակի վերայ.

Տբ. յս. ողորմեա Սահակա ամէն:
Սիւների զլիսի կապոյտ գերանի վերայ.

Ած. իմ յս. ողորմեա մեղուցեալ ողոյս
ամէն:

10. 15 ա. Խորանագարդի տակը ներ-
քել լուսանցքում, փոքր երկաթագրով.

Տբ. ած. ողորմեա Մարգարէին, զբշի
և նկարչի և Սահակա ստացողի, և ծնաւ-
ղաց իւրեանց, ամէն:

11. 175 ա. Ղուկասի սկզբնագարդի
լուսանցքում խոշոր, կարմրաղեղ ծաղկա-
գրերով, (պակիտ 7).

Սահակայ է գիրքս ի փրկութի.:

Սրանք են այն յիշատակարանները, որոնք
կապուած են Ձեռագրի ծագման հետ:



Բայց աւելորդ չենք համարում մէջ
բերել և այն յիշատակարանները, որոնք
Ձեռագրի յետագայ պատմութեանն են վե-
րաբերում.

12. 349 ա. Խոշոր բոլորգիր, միջին
երկաթագրի մեծութեամբ.

Սիրոյ զաւրութիւն գերազանց է քան
զընութիւն և բարխորհ արանց անյագա-
պէս առ ի բարին զնթացս(?) որ առ ած.,
մանաւանդ առ որ ածայինն զաւրանայ
գիտութիւն և բաց և սրահաց ունի զհոգոյն

տեսութիւն: արհամարհելով զանցաւոր եւ
 դապականացու կեանս, որպէս աստանաւոր
 տեսաք, յորս ածայնոյն գտաւ բարոյն
 տեսութիւն առանց զանդաղանաց, որպէս
 սիրեցեալս յայ. եւ յածայնոցս Սարգիս
 քահանայ, սնեալ սրբութեամբ ի մէջ եկե-
 349 ք. ղեցոյ եւ զարգացեալ ի մէջ լիմաստ | (ուն) (*)
 եւ հոգեւոր արանց ըստացաւ զկենսաբեր
 աւետարանս, զոր քառայնով վտակաւքն
 արբուցանէ զտիեզերս, գանձ անպակաս
 յերկինս եւ յիշատակ յաւիտենից ըստ գրե-
 ցելուսն, թի երանի որ ունիցի զաւտի
 ի Սիւն եւ ընտանիք իցեն նորայ յեմ.:

Արդ երանելիս Սարգիս իբրև զիմաս-
 ատուն վաճառական ի խնդիր եղեալ պա-
 ատուական մարդարարին եւ գտեալ զսա ի գա-
 ւառին Անոյ մեծայմախ, ոսկեղիր եւ ոս-
 կեճաճանչ ծաղկաւք զարդարեալ, ըստա-
 ցաւ զսա ի հալալ (ըն)չից (*) իւրոց ի բա-
 րեխա | աւս հոգոյ իւր առ քս. եւ յիշատակ
 350 ա. | իտեճական (**) ծնաւդաց իւրոց եւ
 (ըն)ծայեաց (***) զսա Մեծ կողմանց եպիս-
 կոպոսարանիս, որ է իւր տեղի սնընդեան:
 Եւ ի տարոջն: Բ: աւր ժամ նմայ յի-
 շատակ կատարեն սրբոյն Սարգսի տաւ-
 նին. որ խափանէ, նորա ազգի յանցանացն
 պարտական եղիցի. եւ որ զայս աւետա-
 րանս ի յեպիսկոպոսարանէս հանել ջանայ
 ի յառաջնորդաց եւ կամ յիշխանաց, հա-
 նել եղիցի նա յարքայութենէն այ., եւ
 որոշեալ հոգով եւ մարմնով ի սբ. երբորդու-
 թենէն եւ նոյովեալ եղիցի: ՅԺԸ. Հայրա-
 պետէն: Ընծայեցաւ կենսայ | (ըն)ք աւե-
 տարանս սուրբ Գրիգորիս: Ի թուականու-
 թեանս: ՈՂԲ. ի յիշխանութեանս հզարին
 Հասանայ որդոյ Վախտանգայ, եւ հայրա-
 պետութեանս տն. Յոհաննիսի: Արդ որք
 350 ք. ընթեռնոյք եւ լուսաւորէք կամ զաղափար
 առնոյք, զՍարգիս եւ զՄիսիթար որ գնեաց
 եւ երեք զաւետարանս, յիշեցէք ի սրբա-
 փայլ եւ ընդունակ յաղաւթս ձեր, եւ (***)
 քս. ած. յիշաւդացդ եւ յիշեցելոցդ ողոր-
 մեսցի յիւրում զալըստեան եւ յապագայի
 աւուրն ամէն:

Արդ երանելիս Սարգիս իբրև զիմաս-
 ատուն վաճառական ի խնդիր եղեալ պա-
 ատուական մարդարարին եւ գտեալ զսա ի գա-
 ւառին Անոյ մեծայմախ, ոսկեղիր եւ ոս-
 կեճաճանչ ծաղկաւք զարդարեալ, ըստա-
 ցաւ զսա ի հալալ (ըն)չից (*) իւրոց ի բա-
 րեխա | աւս հոգոյ իւր առ քս. եւ յիշատակ
 350 ա. | իտեճական (**) ծնաւդաց իւրոց եւ
 (ըն)ծայեաց (***) զսա Մեծ կողմանց եպիս-
 կոպոսարանիս, որ է իւր տեղի սնընդեան:
 Եւ ի տարոջն: Բ: աւր ժամ նմայ յի-
 շատակ կատարեն սրբոյն Սարգսի տաւ-
 նին. որ խափանէ, նորա ազգի յանցանացն
 պարտական եղիցի. եւ որ զայս աւետա-
 րանս ի յեպիսկոպոսարանէս հանել ջանայ
 ի յառաջնորդաց եւ կամ յիշխանաց, հա-
 նել եղիցի նա յարքայութենէն այ., եւ
 որոշեալ հոգով եւ մարմնով ի սբ. երբորդու-
 թենէն եւ նոյովեալ եղիցի: ՅԺԸ. Հայրա-
 պետէն: Ընծայեցաւ կենսայ | (ըն)ք աւե-
 տարանս սուրբ Գրիգորիս: Ի թուականու-
 թեանս: ՈՂԲ. ի յիշխանութեանս հզարին
 Հասանայ որդոյ Վախտանգայ, եւ հայրա-
 պետութեանս տն. Յոհաննիսի: Արդ որք
 350 ք. ընթեռնոյք եւ լուսաւորէք կամ զաղափար
 առնոյք, զՍարգիս եւ զՄիսիթար որ գնեաց
 եւ երեք զաւետարանս, յիշեցէք ի սրբա-
 փայլ եւ ընդունակ յաղաւթս ձեր, եւ (***)
 քս. ած. յիշաւդացդ եւ յիշեցելոցդ ողոր-
 մեսցի յիւրում զալըստեան եւ յապագայի
 աւուրն ամէն:

(*) Փճացած են եւ չեն կարգացուած փակա-
 գծի մէջ առնուածները, լրացնում ենք:
 (**) Կտրուած է թերթի ծայրը, լրացնում ենք:
 (***) Այստեղից մինչև պարբերութեան վերջը
 նոյն թանաքով եւ հաւանորէն նոյն գրչի ձեռ-
 քով, երկաթագիր է:

Չսակաւ աշխատողս յիշեցէք ի տր-
 աղաչեմ:

13. 351 ք. Տարբեր գրիչ, բոլորգրով.
 Կամաւ ամենակալին այ. ես տր. Վա-
 նական գտի հնացել եւ աւերել զսբ. աւե-
 տարանս եւ ետու վերստին նորոգել ի յի-
 շատակ հոգոյ իմոյ եւ ծնողաց իմոց եւ եղ-
 բարց, զի որք հանդիպիք կամ ընթեռնուք
 մեզաց մերոց թողութի. հայցեցէք ի քէ-
 որ է աւրհնել յաւիտեանս ամէն:

(Մէկ ու կէս տող բաց եւ ապա դարձ-
 եալ նոյն գրով) եւ զիս զբազմամեղ կազ-
 միչ զՍտեփաննոս սուտանուն քահանա
 յաղաւթս յիշեցէք:

14. 174 ք. ՉՍաղմոսիկ քչյն. եւ զիւր
 աւագ որդին Մուսայէլ. եւ զՍաղաղիէլն եւ
 զմայրն մեր Գոլ խաթուն եւ զհարսն իւր
 Հուստանայն եւ զիւր ամ. արեան մերձա-
 ւորսն յիշեցէք ի քս. եւ ած. զձեզ յիշէ
 իւր միւսանգամ զայլստեանն ամէն. Եւ
 զնոայրուսիկ սարկուագն մեր Պէկնիէն:

15. 112 ա. Մատթէոսի վերջում, բո-
 լորգիր.

Ես անարժան ծառայս այ. Մովսէս
 քահ. յետոյ կողմեցի եւ նորոգեցի յիշա-
 տակ հոգոյ իմոյ, եւ մարմնոյս իմոյ եւ ամ.
 արեան մերձաւորաց իմոց որ ի քս. Են
 հանգուցեալ, աղաչեմք զձեզ ով զսաք լու-
 սերամից, յորժամ հանդիպիք յայսմ սբ.
 աւետարանիս, յիշեցէք զիս զՄովսէս քհ.
 եւ զհայրն իմ զՍաղմոսիք քհ., եւ զմայրն
 իմ զՏիկիլն, զեղբայրն իմ զՏոնիկ եւ զաւա-
 կին իմոյ Վարդանայ եւ զմայր սորին զՇահ-
 րիկ:

Յերես անկեալ աղաչեմ զձեզ ով զսաք
 լուսերամից եւ մանկունք եկեղեցւոյ, յոր-
 ժամ կարդայք կամ օրինակելով ջանայք,
 յիշեցէք զիս զՄովսէս քահայս. եւ ած. որ
 առատ է ի տուրս բարիս, պարգևեսցէ ձեզ
 յիշողացդ եւ մեզ յիշեցելոցս առ հասա-
 րակ ողորմեսցի: Ի թվ. որ կազմեցաւ սբ.
 աւետարանս ձեռամբ անարժան ծառայիս
 այ. Սարգսիս յիշեցէք ի քս.: ՊԼԲ-ն. էր
 մեհեկի ամսի ԻԶ-ն էր որ կազմեցաւ: Որ է
 սբ. աւետարանս Մեծակողմանց Սաղմոսի
 եպիսկոպոսարանէն մայրաքաղաղէն իշխա-
 նուր. պարոն Ջալալին եպսութիւր. տր.
 Գրիգորին Գեաւքաբեցին: Ով որ կտրելով

ջանայ կամ հանելով ի հայրանական (?)
աթոռոյն, նոյնպէս ինքն ի քսէ. կտրեալ
և հետացեալ ամէն:

16. 111 ր. Շեղագրին մօտ բողոքորով.
Յանուն յայ.(?) ևս Ովանէս ու կո-
ղայկիցս իմ Թանգուդ տվինք մեր աւժա-
րուք. զմեր որդիս Մարգարէ հոգոյ որդի
Մովէս(?) քհն. մինչև մահն որ երէց առնէ
վկայուք. Արուկանայ Ալիիկոյ որդոյ, Բե-
կիկոյ խոչոտայ Լարեցի. զինչ մգ. որ դայս
բանս խարանէ: ՅժԸ: հյ. կապ. ի թվ.
ՊԼԶ.:

Ես խաչայտուք երէցս վկայ, որ զգիրս
գրեցի:

17. 111 ր. Անվարժ շեղագրով.
Յանուն այ. ևս Սարխութա Մայլիքայ
որդի միտարանեցայ սք. աւետարանիս ու
տու: ի զիմ աղջիկս զԷսան Մուսէս իրիցոյ,
ով խարանէ դատի այ. ով կարգէք լի բե-
րանով ասացէք, ած. ողորմի Մայլիքայ
ամէն. զԱրութէն պահեսցի խորին ձերու-
թենն:

18. 173 ր. Մարկոսի վերջում, բողոք-
որով.

Բարէխաւսութիւն. սք. ածածնին և
սք. կենսատու խաչին թողցէ զանցանս
պարոն Ուլուխաթունին, զնիրելին և զան-
ներելին, զկամային և զանկամային:

Ձի յոյժ հնացեալ էր սք. աւետարանս
և ևս նորոգել զսա ի ժամանակիս, որ է
Մատթան եկն Թավրէզ: Թվ. ՋԽԶ.: և որ
հանդիպիք, յիշէք զպրն. Ուլուխաթուն և
զիւր ծնաւզսն. և ած. ողորմի ա(սա)ցէք
նոց.

Եւ զիս զչեմ արժան ծառայոյ զՏիրաւնքս
յաղաւթս յիշեցէք և իշողքդ արժանի լի-
ցիք արքայութենն այ.:

Յիշեցէք և զԾահրիարն և զամ. արեան
մերձաւորն իւր:

19. 112 տ. Ես Շնահաւորիկս միտար-
անցայ սք. ուխտիս Մեծ կողմանց աթո-
ռոյս, յաղաւթս յիշեցէք և յետ կատար-
ման իմոյ հանդիստ իմ աստ լիցի:

ԳԱՐԵԳԻՆ ԱՐՔԵՊՍ. ՅՈՎԱՆՓԵԱՆ
(Շարունակելի)

Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն

ԽԻՐՊԷԴ ՖԱՅԻԼԻ (Pella) ՎԱՆՔԻՆ,
ԵԿԵՂԵՑԻՆ ԵՒ ԳԵՐԵՉՍԱՆԱՏԱՆ
ՆՈՐԱԳԻՒՏ ԱԻԵՐԱԿՆԵՐԸ
(Ե. ԿԱՄ Զ. ԳԱՐ)

Երուսաղէմի ամերիկեան հնախօսական
պարբերաթերթը Palestine Exploration Fund
անուամբ, վաթսուն և վեց տարիներէ ի
վեր հմտալից յօղուածնելով կը հրատա-
րակէ Պաղեստինի պեղումներու հետեւան-
քով յառաջ եկած բոլոր հնութիւնները՝
այնպէս որ Պաղեստինի պատմութիւնը մեծ
զարգացում ունեցած է նոյն ժամանա-
կամիջոցի մէջ կատարուած հետազոտու-
թեանց և հրատարակութեանց շնորհիւ.
Պաղեստինի նոր պատմութիւնը շատ բան
կը պարտի նոյն պարբերաթերթին. մենք
ալ շատ օգտուած ենք անոր թանկագին
հրատարակութիւններէն և կը փափաքինք
որ մեր Սիրոնի ընթերցողներն ալ անմասն
չմնան նոյնին գեղեցիկ և օգտակար հրա-
տարակութիւններէն. ուստի պարբերաբար
պիտի հրատարակենք հնախօսական կարե-
ւոր յօղուածներ, որոնցմէ մին է ներկայ
յօղուածը (1934 Յունուար), որ կը խօսի
Խիրպիդ Ֆանիլի (Pella) Ե. կամ Զ. դարուն
չինուած վանքի մը, եկեղեցիի մը և գե-
րեզմանատան մը և այլ շէնքերու նորա-
գիւտ աւերակներու մասին, որուն հեղի-
նակն է John Richmond, յօղուածս ունի հե-
տեւեալ զլխաւոր բաժանումները. Ա. — Տե-
ղագրութիւնը, Բ. — Վասի ծիրմ - Կ - Մոզի
նիւսխացին կողմի այրերը, Գ. — Գերեզմա-
նատներ, Դ. — Շենքերը, Ե. — Խեցեղեցի:

Ա. ՏԵՂԱԳՐՈՒԹԻՒՆԸ

Խիրպիդ Ֆանիլ, որ իր անունին տակ
կը բովանդակէ հին վայրին ամբողջութիւ-
նը՝ թէ և անցուկ կերպով միայն գործողը-
րելի այն բարձրութեան՝ որուն վրայ կա-
ռուցուած է արդի գիւղը. ան հաստատ-
ուած է համանման Յորդանանի մօտ Պէյ-
սանի գիրքին: Ընկալել Աճուռնի զլխաւոր

լեռնաշղթային ստորոտը՝ որ թեթեւ կերպով կը բարձրանայ բուն Կորի վրայ. ան կը կենայ Ֆահրիլի դարատափին կամ Թապաքաթին վրայ: Թապաքաթը կը բարձրանայ սեպածեւ՝ թէև բոլորովին ցած ապաստով մը Կորի գաշաէն, և գէպի ետ՝ կը տարածուի Արեւելքի կողմը, զրեթէ համահաստար Աճուռնի լեռներուն ստորոտէն զրեթէ մէկ մղոն: Կը տարածուի ան հարաւ և հիւսիս Սէյլ - էլ - Համմահէն գէպի Վատի ձիրմ - էլ - Մոզ, մեծ տարածութեան մը վրայ, զրեթէ մէկ ու կէս մղոն. Անդրջորդանանէան լեռներուն այս կողմերուն համար կը գրաւէ նշանաւոր դիմազիւծ մը: Ան կրնայ յստակ կերպով բոլորովին դատուիլ Աֆունիսի մօտ Նազարէթ - ձէնին ճանապարհէն: Այս տափարակ սարահարթին հարաւային արեւելեան անկիւնին մօտն է Ղիրքը հին Բելլայի. ան կը պարունակէ երկու կամ երեք յստակ կերպով ցոյց տրուած բաժանումներ. — առաջին, բուն Խիրպէզ Ֆահրիլը, որ է ցած, տափարակ գագաթով լեռ մը, հիւսիսի և հարաւի վրայ սեպածեւ կողմերով և արեւելեան ու արեւմտեան ծայրերուն վրայ զառիվայրներով, կոշտ եռանկիւնի է ան, արեւմտեան վերջաւորութեան վրայ բուխ ծայրով մը: Փոքր ինչ կը բարձրանայ ան Թապաքաթի հաւասարութեան. բայց որոշակի բարձր է Վատի ձիրմ - էլ - Մոզէն վեր. մինչ անոր անմիջական հարաւը կը գտնուի 160 մեզր տարածութեամբ գաշտ մը՝ որմէ կը բղխին Այն - էլ - ձիրմի ազրիւրները: Այս տեղւոյն երկրորդ կարեւոր բաժանումը Թեւ - էլ - Հիւսն, որ ինչպէս Շիւմաքէր կը թելադրէ, հին քաղաքին Ակորոյի զիրքը կրնայ ըլլալ: Ան խիստ սեպածեւ կը բարձրանայ հովտին հարաւային կողմը, անմիջական հակառակ կողմը Խիրպէզի և անոր շուրջը մեծ բարձրութեամբ աշտարակներուն, անոր կողմերը սեպածեւ ժայռեր կան մասնաւորապէս հարաւի և հիւսիսի կողմերը, և կապուած է նեղ պարանոցով մը արեւելքի լեռներուն. բայց այս պարանոցէն սեպածեւ ժայռ մը կարեւոր է գագաթը հասնելու համար: Այս զիրքը կրնայ նկատուիլ անսովոր: Փոքրիկ օրրակոններու շղթան կը պահպանէ Խիրպէզը հիւսիսային արեւելեան անկիւնին վրայ. ասոնք են Թիւլիլ - էլ - Թապաքաթ և ձէպէլ - էլ -

Խաս որ կը պարունակեն արեւելեան զերեղմանատունը. Այս ձէպէլը Աճուռնի արեւելքը արագօրէն կը բարձրանայ: Այս շղթան ցած հովիտներով կը բաժնուի Խիրպէզէն: Խիրպէզի արեւմտեան և հիւսիսային կողմերը կը տարածուի Թապաքաթի տափարակ տարածութիւնը: Բելլայէն գացող հին ճանապարհները կը թուին երեք. մին՝ որ կ'առաջնորդէ Սիւթթոյիլիս՝ Պոպիլիքայի հարաւէն կ'երթայ ճանապարհ և Կորի ստորոտին փոքրիկ ձորին մէջէն, որ միակ դառիվայրն է Թապաքաթէն գէպի Կոր շրջակայքին՝ կառքով փոխադրութեան երթեկութեան համար: Երկրորդը՝ կը գնայ Վատի - էլ - Թանթուր որ հետք թողած է հովտին մէջ նոր ինկած քարայտակին վրայ, որ այժմ ալ շատ յաճախուած ճանապարհ մ'է գէպի Պէյթ Իսիս: Երրորդը՝ Քիւֆր Ապիլի ներկայ ճանապարհն է, որ կ'երկարի Թեւ - էլ - Հիւսնի հարաւային արեւմուտքը, որ կը գնայ գէպի հարաւ երկայնութեամբ բլուրներու պարունակելով հարաւային զերեղմանատունը և կը գառնայ գէպի աջ սեպածեւ ձոր մը, և անմիջապէս Քիւֆր Ապիլ: Ասիկա ճանապարհ մը նկատելու պատճառներն են, առաջին՝ ան կ'երթայ Քիւֆր Ապիլ, որ նոյն ինքն կը պարունակէ հիւսիսային յիշատակներ, և երկրորդ՝ հոն կը գտնուի սիւն մը քառակուսի սիւնով մը Քիւֆր Ապիլի ճանապարհին վրայ: այս պատճառները բնականաբար կատարեալ համոզման չեն տանիր:

Վատի - էլ - Թանթուրը՝ որ յամբարձրով կը գնայ գէպի վեր արեւելեան հարաւ, Այն - էլ - ձիրմէն, նեղ է և ժայռուտ, և ուրիշ միայն ջուր կը կրեն անձրևի եղանակին. թեթեւ կերպով կը տարածուի Խիրպէզ Ֆահրիլի և Թեւ - էլ - Հիւսնի միջև գտնուած փոքրիկ գաշտը՝ որ ազրիւրներ կը բղխին ջուր հայթայթելու համար Սէյլ - էլ - ձիրմի: Այս գաշտը գարձեալ կը տարածուի զրեթէ քառորդ մղոն և հոն կը վերջանայ Թեւ - էլ - Հիւսնի արեւմուտքը: Առուակները զառիվարը կը թափին գաշտին արեւմտեան ծայրը և միեւնոյն ժամանակ հովիտը մեծապէս կը նեղնայ. թէև բաւական տարածութիւն կը թողու Ջաղագքէն քիչ հեռու մշակութեան համար: Հովիտին այս կողմերը սեպածեւ ժայռեր կան:

հիւսիսային կողմինները ուղղանկիւն են, եւ միայն դիւրաւ մտաշէլի երկու կողմերուն, Խիրպէզի վերոյիշեալ ջրաղացքին անմիջապէս արեւմուտքը: Հարուային կողմը, թէև ժայռուա նկարագիր չունին ման հիւսիսայինին, տակաւին գառնիայր է, բացառութիւն ըլլալով մշակեալ գաշտին հարաւը:

Բելլայի արդի գիրքը հնախօսական նկարագրութեամբ կարեւորութիւն չունի: Ամենէն կարեւորն է Վ.տաի Համմէհի հանքային աղբիւրը: Աս հովիտ մ'է որ կը սահմանէ հիւսիսային Թապաքաթը եւ գրեթէ մէկ մղոն կամ քիչ աւելի Խիրպէզ Ծահիւլէն հետեւ է. աղբիւրը Բելլայի հանքային աղբիւրներէն տարրեր է, մինչև հիմակ կը պահէ իր հանքային նկարագիրը. եւ գաւառին արաքները բազմութեամբ կը յաճախեն անոր առողջապահական յատկութեան համար: Հոն՝ աղբիւրին մօտ կան Հոռվմէական պատեր, եւ արդի բաղնիքը՝ որ փոքր բոլորէի շէնք մ'է եւ որ կը շրջապատէ այժմու աղբիւրը, մասամբ շինուած է հին քարերով, որոնցմէ մին կը կրէ արձանագրութեան մը գրեթէ չորս գրերուն նշանները, որ ջրին հաւասարութենէն ցած են եւ գրերը չէ կարելի զանազանել: Կորի մէջ Թապաքաթի ժայռին ճիշդ ստորտը եւ Պէյսանի ներկայ ճանապարհին մօտը, լաւ որմադրութեամբ հին ջրանցքի մը լաւ պահպանուած մնացորդները կան որ ջուր կը տանին դարձնելու ջրաղացք մը որ այժմ գոյութիւն չունի:

Կորի գիմացի Թապաքաթի ժայռերը կը պարունակեն բազմաթիւ այրեր. անոնց ցածերը գտնուածները Պետղիներու կողմէն իբր գոմ կը զործածուին, իսկ գէթ բարձրիններուն մէջ հին ժամանակները հաւանական է որ բնակութիւն հաստատուած են:

Բ. ՎԱՏԻ ՃԻՐՄ ԷԼ ՄՈՋԻ

ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՂՄԵՐՈՒ ԱՅՐԵՐԸ

Շուամքէրի յատակագծին վրայ իբր «մենակեացներու խուցեր» ցոյց արուած են եւ հաստատուած են անոնք ժայռին ցած գառնիայրին վրայ. ոչ ուրեք աւելի քան երեք մեզր բարձր, հովտին հիւսիսային կողմին գրեթէ մէկ մասին շուրջը: Երբ մենք այցելեցինք հոն, փակուած գտանք

զանոնք. եւ վաւերական ստուգութիւն մը չկայ թէ անոնք արուեստական են կամ բնակելի: Շուամքէր կը նկարագրէ զանոնք իբր մենակեացներու խուցեր, եւ կարող եւզած է անոնցմէ միտն մէջ մտնել եւ անտարակոյս կարծած է թէ անոնք բնակելի եւ արուեստական այրեր եղած են: Այս այրը անտարակոյս արուեստական սենեակ մ'է գոր այժմ ալ արարները կը զործածեն իբր մթերանոց, եւ երբ այցելեցինք հոն ամբողջապէս լեցուած էր յարգով: Եթէ այս նոյնացումը ուղիղ է. Ա. եւ Բ. անցքերը (տես Շուամքէրի յատակագիծ) նոր փակուած են եւ դուռը հինգ ոտք բարձր, թեթեւ կերպով լայնացուած են:

Արեւմուտքէն հիւսիս, հովտին ստորտը բարձր է եւ աւելի ժայռուա. եւ ծակծկուած են բազմաթիւ այրեր կամ ներքնուղիներ, որոնց մէկ մասը դժբաղտարբ անմտաշէլի է: Կարելի է որոշ հետաւորութենէ մը մագլցիլ եւ հասնիլ անցքերուն կամ ներքին ուղիներու երկու քի բաժնըւած խումբերուն:

Շուամքէր կարողացած է մտնել մինչև 60 ոտք այս ներքնուղիներուն մէկ քանիններուն մէջ. այժմ անոնք մտաշէլի են հետաւորութեան քան կէսը: Ան զգացած է նաև օդի պող հոսանք մը ստրաւանդի ներքին կողմէն, որ անոր կարողացուցած է սոկալու երկկողմալի հօտին: Հօտը մինչև հիմա կայ բայց օդին հոսանքը յայտնի չէ: Այն աստիճանները զոր յիշատակած է ան, ներքնուղիներու այցելութեանց ժամանակ աղբիւսին մէջ թաղուած էին:

Անցքերու ընդհանուր երեսոյթը արուեստական կը թուի. ձեւով աւելի կամ նուազ կանոնաւոր են. բայց ասոր որոշ ապացոյց չկայ թէ այդ ձեւը յատաճ եկած է զործիքի նշաններէն կամ որմադրութեանէն: Ներքին ուղիները գրեթէ մէկ մեզր բարձր են դրան մօտ եւ գրեթէ նոյնը լայնութիւն. լայնութիւնը արագօրէն նուազելով 60-70 սմ. եւ սպա կը մնայ անխոփոխ: Բարձրութիւնը [կը նուազի անխախտ, եւ աւելի քան տասը մեզր չէ կարելի մտնել: Ներքնուղիին շուրջը զառնալով՝ մէկը կըրոնայ հասնիլ միւս ապառաժին դիմացը՝ ուր կը գտնուին բազմաթիւ այրեր որ ամէնքն ալ բնական կը թուին: Մարդկային աշխատանքի կամ բնակութեան հետք չի գրտ-

նուր բայն պետեղիններէն՝ որ ըստ երեւոյթին, իբր սպաստան երբեմն կը դործածեն զանոնք:

Հովաէն վար իջնելով կը հանդիպինք ուրիշ հանքային ցամքած աղբիւրի մը, արարական գործ՝ համանման անոր որ կը զանուրի Խիրպէղի ստորտը և նկարագրած է զայն Շուճաքէր: Ասոր ճիշդ արեւմտ. քը, Կորի բացուածքին մօտ կայ հին քարահանք մը որ յստակ կերպով գործիքներու նշաններ կը կրէ:

Այս այրերուն մէջ ներքնուղինները աւելի շահադրողական կը թուին ըլլալ, քիթը ծախքով մը կը մաքրուին: Անոնք կրնան հայթայթել, բացի Խիրպէղի և զերեզմանատանց պրպտումներու լայն սանդուղէն, լաւագոյն բազը Բելլայի հնախօսական զիւտերու նախնի Բրիտանիէական կեանքին համար:

Գ. ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆՆԵՐԸ

Խիրպէղ Ֆահրի հին տեղւոյն գերեզմանները շատ ընդարձակ են. գերեզմաններ կը գտնուին հին քաղաքին ամէն կողմերը, զժրագղարար ամէնքն ալ կանոնաւոր կերպով կողոպտուած: Կարեօրութեամբ առաջինը, և հաւանաբար թուականով ամենէն հինը բլուրներու ստորտը կը տարածուի Բիւֆր Ապիլ գոցող ճանապարհին արեւելքը: Երբ Շուճաքէր 1887ին այցելեց այս տեղ, զամբանները աւելի լաւ պահպանուած էին քան այսօր. հիմակ չեն երեւնար բարաւորները, միայն երկու զրոներ կան իւրաքանչիւր տապանի մուտքին աջ կողմը: Գերեզմանները մասամբ ժայռուտ սենեակներ են կեղրոնական սենեակով եւ խցիկներով (kokim), մասամբ նեղ տապաններ, երբեմն վիճափոր, երբեմն ալ կակուղ ժայռի մէջ փորուած և քարով հիւսուած: Գերեզմանական այրերը ըստ երեւոյթին ձմեռ ատեն կը գործածուին իբր գոմ այժերու և ոչխարներու, կամ իբր բնակարան արարներու. իւրաքանչիւրին ցոյց տրուած նշանները նոր են, բայց ո՛չ այժմու բնակողներունը՝ երբ 1933 Յուլիսին քննեցինք: Հետեւեալը նկարագրութիւն մ'է այս տան և մէկ տապաններուն:

Ա. Տապան. — Կեղրոնական սենեակ խցիկներով. հինգը հարաւ, չորսը հիւսիս, ձախին կեցած ժայռէ կեղրոնական սիւն

մը, ժայռէ պլանարանները արեւելեան ծայրէն ձախին զուրս ցցուած զէպի սենեակը:

Բ. Տապան. — Նոյնանման Ա. Տապանին, քիթը, իւրաքանչիւր կողմը չորս խցիկներ առանց յենարանի, ամէնքն ալ հողով փակուած չափելու համար:

Գ. Տապան. — Կեղրոնական սենեակ մը խցիկներով. հարաւային և հիւսիսային իւրաքանչիւր կողմերը հինգ, և երկու արեւելեան ծայրը. երկու քառակուսի սիւններ՝ ձախին կեցած: Պարզ դամբարան մը երկու սիւններուն միջև, որ կը գործածուի իբր մուր այժերուն համար:

Դ. Տապան. — Կեղրոնական սենեակ խցիկներով, հինգ զէպի հարաւ, չորս՝ հիւսիսային կողմը, արեւելեան ծայրը երկու աղեղ-աթոռակ գերեզմաններ (Arcisolia): Ժայռէ քառակուսի սիւն մը՝ ձախին կեցած: Դուռը լայնցած է արարներու կողմէ կամ ժայռին անկումովը:

Ե. Տապան. — Դրան զրանդիները իրենց տեղն են, բայց բարաւորը և նախասենեակի առաստաղը ինկած են: Այս առաջին տապանն է նախասենեակի մը սահմանեալ հետքերով: Կեղրոնական սենեակը համանման է նախընթացին: Այս տապանին մէջ կար բորբոսած դամբարան մը, նաև մեռած այժ մը, որուն պատճառաւ երկար արգիլուեցայ զիսնալու համար թէ հոն արձանագրութիւն մը չկայ:

Զ. Տապան. — Միւսնոյն կերպով լայն տապան մը: Բնակութեան նպատակաւ արարներուն կողմէն լայնացուցած կորսնցուցած է իր նկարագիրը:

Է. Տապան. — Բնակութեան համար արարները լայնցուցած են: Ժայռին մէջ հաստատուած դամբարանին մէկ մասը պահուած է մուրի գործածութեան համար:

Ը. Տապան. — Դրան զրանդիները եւ դուռը տեղն են. բարաւորը լինցած է: Արարները լայնցուցած են, երկու դամբարաններ, մին աղու համար, երկուքն ալ կատարելապէս բորբոսեալ շուրջ բլուր:

Թ. Տապան. — Խիստ լայն, երկու սենեակներ, արարներուն լայնացումին պատճառաւ ձեւը կորսնցուցած է. կը գործածուի իբր գոմ:

Ճ. Տապան. — Կիսաշրջանակի ձեւով. կարելի է ի սկզբան շրջանակաձեւ էր. ժայռին անկումովը պղտիկցած է, առաստաղը

գմբէթաձև, մերձաւորապէս երեք մեղր տը-
րամագլխով: Կը գործածուի իբր խոհանոց:

ԺԱ. Տապալն. — Ժայռը ինկած է եւ
մուտքն ալ կործանուած, ինչպէս նաև այս
տապանին հարաւային կողմի մտրոզնու-
թիւնը: Դրան զբանդիին մէկ կտորը կը մը-
նայ: Կը թուի թէ հոն կային աստիճան-
ներ որ վար կը տանէին դռնէն տապանին
յատակը: Կային երկու աղեղ-աթոռակներ
(Arcisolia) պատերու արեւելեան եւ հիւսի-
սային իւրաքանչիւր կողմերը:

Ստոյգ կը թուի թէ այս գերեզմանա-
տան մէջ պեղումներով չէ կարելի բան մը
չահիլ: Գերեզմանական այրերը բոլորն ալ
արարներու կողմէն բացուած են: Քանի մը
փոքր տապաններ կարելի է գտնել անա-
ղտոր, բայց հաւանական է փոքր բան մը
չահիլ կամ ոչինչ:

Սիրպէզի արեւելեան փոքր բլուրին
գերեզմանատունը կը թուի թէ նկարագրով
աւելի յետին է քան այն որ ճշգրտաւ նը-
կարագրուեցաւ: Շատ քիչ տապաններու մէջ
մտնել թոյլատրուած է. ծանծաղուտ որմա-
դրութեամբ տապաններ գերակշիռ են. լաւ
պահպանուած վիմափոր աղեղ-աթոռակի
ձևով գերեզման մը կայ: Դամբարաններու
կտորներ և զբան սեմեր շուրջանակի ցըր-
ուած են:

Ա. Տապալն. — Փոքր յատակ տապան
մը, առաստաղը գմբէթաձև, մուտքը գա-
ղաթէն է:

Բ. Տապալն. — Վիմափոր տձև տապան
մը, ընդհանուր յարմարութեամբ համանը-
ման երկրքովի Պոնտի զարու տապաններուն:

Գ. Տապալն. — Բ.ին նման, բայց հիւ-
սիսային կողմէն մուտքով մը:

Դ. Տապալն. — Բ.ին և Գ.ին նման:

Ե. Տապալն. — Այս տապանին մէջ զը-
րան տեղը կը մնայ. դուռը կ'երեւի թէ ին-
կած է դէպի ներս: Առանց փորելու ան-
կարելի է մուտքը:

Զ. Տապալն. — Աղեղ-աթոռակի ձևով
տապան, լաւ պահպանուած:

Է. Տապալն. — Այս տապանին մէջ գո-
ղերը մտած են Զ. տապանին արեւելեան
կողմէն ծակ մը բանալով: Մուտքը հիմակ
ալ անկարելի է:

Հոս կան շատ մը փոսեր՝ որոնց մա-
կերեսին վրայ կը տեսնուին ուրիշ տա-
պաններու գիրքեր, և պեղումները հոն կըր-

նան երեւան բերել քանի մը անաղարտ
գերեզմաններ:

Թիւլիւլ - էլ - Թապալնայի մէջ ալ կան
գերեզմաններ, թէև նուազ տարածուած
քան վերոյիշեալ երկու տեղերը: Դամբա-
րաններու քանի մը կտորուանքներ կը տես-
նուին էլ Համմայի ճանապարհին մօտ: Ա-
րեւմտեան թիւլի մէջ տապաններու տեղե-
րը ցոյց տուող փոսեր կան: Արեւելեան
գերեզմանատան մէջ Զ.ին տիպով տապան
մը կրնայ անոր շարքին մէջ նկատուիլ,
բայց ոչ բոլորովին, վասնզի Զ.էն աւելի
փոքր է եւ նուազ լաւ պահպանուած: Ա-
րեւմտեան թիւլի հարաւային զտրիվայրին
վրայ թեթեւ որմադրութեամբ պատեր կան:
Արեւելեան թիւլիին հարաւային զտրիվայրը
քանի մը քարով ծածկուած երեսկուկ տա-
պաններ կան, բայց չահագրգռական չեն:

Սիրպէզի արեւմտեան լայն տափօրակ
տարածութիւնը և Վատի ձիւրմ - էլ - Մոզլի
հիւսիսային կողմը կայ լայն գերեզմանա-
տուն մը որ կրնայ սահմանակցիլ Սիլիթո-
պոլսի հին ճանապարհին երկու կողմերուն:
Այս մտրոզ գերեզմանատունը հիմակ կը
վարեն հունձքի համար և հաւանաբար տա-
պաններէն շատերը այս կերպով փճացած
են, նոյնիսկ գերեզմանակրկիտներէն պահ-
պանուածները, թէպէտև արարները շատ
խոր չեն վարեր, հաւանական է որ բուռ-
կան խանգարած են երեսկուկ տապանները
որ սովորական են Բեւլայի մէջ: Այս գե-
րեզմանատան փոքրիկ մնացորդներ, հա-
ւաքուած քիչ մը սիւնի կտորներ, կտո-
րուած կոշտ դամբարաններ, երկու մահար-
ձաններ ու շատ ճոզած հետքերը, կարելի
է կարգի դնել համացոյցով մը:

1. Երեք սիւնի պատուանդաններ «վէզ» ըլ-
ձևով, ծանօթագրուած Շումաքէրէն:
2. Երկու պարզ դամբարաններ, կտորած.
այս տեղերը գործածուածներէն աւելի
խնամով աշխատուած:
3. Փոքրիկ մահարձան:
4. Կտորած հինգ դամբարաններու խումբ:
5. Սիստ լաւագոյն որմադրութեամբ լայ-
նագոյն մահարձան, մերձաւորապէս եօ-
թը մեղր, անորոշ երկայնութեամբ:
6. Երկու կտորած դամբարաններ:
7. Քանի մը տապաններ որմադրութեամբ
չինուած Պաղիլիքային մօտ:

Շար. ՄԿԻՏԻՉ ԵՊՍ. Ա.ՂԱԻՆՈՒՆԻ

Ն Ի Ի Թ Ե Ր

ՊՈՒԼԿԱՐԱՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

(Շար. Սխոն 1934 հշ 56 էն)

Թռնովայի Հայոց Եկեղեցին.

Հին հայ գաղութներու տոանցքը ընդհանրապէս եկեղեցին ըլլալով հոս պիտի տամ բոլոր ինձի ծանօթ պատմական արեւելաները որոնք Թռնովայի եկեղեցոյն պատմութեան կը վերաբերին⁽¹⁾:

Հայ եկեղեցոյ գոյութիւնը Թռնովայի մէջ շատ հին ժամանակներէ գոյութիւն ունեցած ըլլալը զոր ենթադրեցի քիչ առաջ, տարբեր տեղ ալ կը վկայուի: «Շահեկան պիտի ըլլար ապահովարար ուսումնասիրութիւնը հին Պուլկարիոյ մայրաքաղաքը՝ արդի Վելիքո-Թռնովայի մէջ քանի մը տարի առաջ (1914 էն) կատարուած պեղումներուն միջոցին երևան հանուած փոքր եկեղեցի մը աւերակները, որուն մասին այն ատեն զրոյց չըջեցաւ թէ հին հայ եկեղեցի մըն է»⁽²⁾: Դժբաղդաբար աւելի մանրամասնութիւն չի տրուիր: Ես ալ լիմացած էի որ պեղումներու ընթացքին լոյս եկած այս եկեղեցին եթէ խորաններ ունէր: 1931 ին հոն իմ այցելութեանս ընթացքին այդպիսի շէնքի մը աւերակները չգտայ: Եւ քաղաքին թանգարանի և հրնութեանց վարիչ Պր. Նիքոլով որեւէ տեղեկութիւն չկրցաւ տալ ինձի ատոնց մասին: Արդեօք շփոթութիւն մը կայ, ի վիճակի չեմ որոշ բան մը ըսելու:

Ինձի ծանօթ հնագոյն յիշատակարանները 1659 էն են, որոնք Ս. Աստուածածնայնուիրուած եկեղեցի մը կը յիշեն Թռնովայի մէջ: Ատոնցմէ առաջինը փորագրուած պղտիկ մարմարիոն քարի վրայ

(և եկեղեցոյն աջակողմեան պատին մէջ զետեղուած) քանդակուած խաչ մը որուն վրայ գրուած է եկեղեցոյն շինութեան թուականը ՌՃԸ (1659): (2) Իսկ ուրիշ մ'ալ կաչ մը որուն չորս ծայրերուն վրայ զըրուած են ՏՐ. ՅԱ. ՔԻ. ԱՄ. համառօտագրութիւններն եւ Յիշատակ է մահտետի Մաղաքին որդոյն, ՌՃԸ (1659) թուականը: (2) Թէեւ այս յիշատակարաններուն մէջ ուղղակի Ս. Աստուածածնի անունին չենք հանդիպիր, բայց յաջորդ և մօտիկ յիշատակարանները, որոնք պիտի տամ, կը յիշեն որոշակի: Այս յիշատակարաններէն ոչ միոյն հանդիպեցայ 1931 ին այցելութեանս միջոցին: Գ. Յիշատակարան մ'ալ «Ս. Աւագան — Յիշատակ այս Աստուածածնայ. . . Տէր Յովաննէսին Թռնովայի ՌՃՄԱ. (այսպէս. 1662?)» ամէն: (2) Նախ թուականին ընթերցումը սխալ է կամ թէ տպագրական զրկակ եւ ՌՃՄԱ (1662?) պէտք է սրբագրել ՌՃՄԱ ի (1702): Բայց կարեւորը սա է որ ես ալ 1931 ին Թռնովայի կիսաւեր եկեղեցոյն ձախ կողմը գտայ Ս. Աւագանը պատին մէջ ազուցուած, մարմարիոնէ, սա խորաքանդակ արձանագրութեամբ.

Յշտկ է Աւագանս. . .
. . . Սը Ածածնայ
վասն հոգւոյն Տէր Յո
վաննէսի Թռնովու
ու իրիցկնոջն Մարիամին:

Ես թուականի չհանդիպեցայ այս աւագանին վրայ, և արձանագրութեան ձևը աւելի ժԸ. դարու պուլկարահայ յիշատակարաններուն կը պատկանի քան թէ ԺԷ. դարու կէսի արձանագրութեանց ձևին: Կարելի է որ 1662 ի յիշատակարանով այդ աւագանը իմ տեսածս չըլլայ, սակայն ատիկա անհաւանական կը թուի ինձի:

Դ. յիշատակարան մըն է Աստուածածնայ խորանին պատկերին յիշատակարանը: «Յիշատակո Շոռթեցի Տէր Օհան որդի մհ. ի Մկրտումին Ս. եկեղեցոյն գուռն Թռնովայու ի թվին ՌՃԻԵ (1676)» (2) 1931 ին այս պատկերին մասին սա տեղեկութիւնները կրցայ հաւաքել. 1913 ին Ս. Աստուածածնայ նկարը արդէն լքուած Թռնովայի եկեղեցիէն պուլկար թանգարանի կեդրոնական վարչութիւնէն իբր հնու-

(1) Կարապետ աւագ քահանայ Պոյաճեան իր մէկ հրատարակութեան մէջ Ռուստուղ 1902, լուսանցքին տակ կը գրէ. «գաւառիս հռովմէադուան տլանաց արքայիսկոպոսն պնդագոյնս վիճեաց ընդ իս՝ վասն հայ եկեղեցոյն Դուսովայի՝ կաթողիկոս լինելու»: Այս մասին ինձի տարբեր տեղեկութիւն պակասցաւ:
(2) Տեղեկագրութիւն Գրասիրաց եղարարութեան 30 ամեայ գործ. (1883-1913) Ֆիլիպէ: Տգ. Կ. Պոլիս Թ. Աստուրեան եւ Ռրդր 1914, էջ 71

թիւն կ'ստացուի, անշուշտ ձրի, եւ հայ եկեղեցիէն կը փոխադրուի թանոցայի մէջ առժամեայ շէնք մը. անկէ Սօֆիայի պուլկոտր պետական թանգարանը փոխադրելու համար, սակայն զժբախտաբար չփոխադրուած՝ շէնքը և նկարը կ'այրին: Կը հաւատուի որ Ռուսոստուպի ազգ. իշխանութեանց համաձայնութեամբ եղած է այս նուիրատուութիւնը: Վերոյիշեալ Գ. րզ յիշատակարանը անշուշտ առնուած էր նկարէն եւ սակայն ինձի այնպէս կը թուի որ խառնակութիւն մը և սխալ կայ, որովհետեւ Աստուածածնայ նկարին յիշատակարանին հետ կը հրատարակուի նաև Տապանագիր մը⁽¹⁾ որ ես ալ 1931 ին տեսայ և ընդօրինակեցի թանոցայ եղած ատենս: Ահա այդ տապանագիրը ըստ իմ ընդօրինակութեանս.

Գեղեցիկ և բարձրաքանդակ մարմարեայ,

Շոնչ մարանական ի հող եղծայ
 Որով եղէ ի նոյն դարծայ
 Որդի կոչիմ Տէր Յօհանի
 Հեզ մահտեսի Մկրտումի
 Որ ի յերկրէն Արեւելցի
 Ի քաղաքէն Շոռթեցի
 Բարեպաշտօն առն իշխանի
 Վարուքն պարկեշտ և գովելի
 Որք հանդիպիք սոյն տապանի
 Լիարեբան տուգ զողորմիս.
 Թ. ՌՄԼԸ (1789) Յունվարի 9 (6)ին:

Նկատելի պարագան սա է որ Ս. Աստուածածնայ խորանին պատկերին յիշատակարանն ալ վերի տապանագրին նման կը յիշէ Մկրտում մահեսխին նաև Տեր Օհան, այլ սակայն գրեթէ դարու մը տարբերութիւնը կայ երկու յիշատակարաններու թուականներուն միջև, և եթէ պատկերին ընթերցումը սխալ չէ՝ այն ատեն պէտք է ենթադրենք որ Տէր Օհան որդին է Մկրտում Շոռթեցիին, որոնց սերունդէն մէկուն տապանաքարն է վերի յիշատակարանը: Ասիկա ըստ իս շատ կասկածելի հաւանականութիւն մըն է, քանի որ ուրիշ տապանագիր մը, որ նոյնպէս 1931 ի այ-

ցելութեանս ատեն արտադրեցի, ունի Տէր Օհանի անունը և անոր մահուան թուականը իրր 1764. ահա այդ խոշոր մետրոպոլիտան երկաթագիր խորաքանդակ տապանագիրը⁽¹⁾.

Շօրթեցի
 Տր Յոհանէսի
 ՌՄԺԳին (1764)
 Անպարբի ժին (10):

Ինչպէս ըսի ես այս Տէր Յոհանէսը կը նոյնացընեմ Տէր Օհանի և Տէր Յոհանէսի հետ որ կը յիշուին իրր 1662 և 1776 թուականներուն այսինքն Ս. Աւագանի և Ս. Աստուածածնայ յիշատակարաններուն մէջ: Ըստ իս այս վերջի թուականները անընդունելի նկատելով Տէր Օհան Շոռթեցիին փոխանակ ժէ դարու թանոցայի նկատելու ժէ դարու կը նկատեմ:

Թանոցայի եկեղեցոյն բակի մնացեալ տապանագրերու մասին, որոնք 1701 էն յիշատակարաններ ունին, խօսելէ առաջ նկատի կ'առնեմ պատմական ուրիշ կարևոր վկայութիւններ որոնք հասած են իմ ձեռքս: Ասոնցմէ հնագոյնն է Ֆիլիպէի Ս. Գէորգ եկեղեցին գտնուող խորհրդատերին յիշատակարանը, գրուած 1714 ին⁽²⁾, «Փառք հօր համազոյ: Սուրբ Երրորդութեան և անբաժանելի միաստուածութեան Հօր և Որդոյ և Հօգւոյն Սրբոյ ի ծագմանէ բանից Աստուծոյ լուսաւորեալք և ի շնորհաց բարի հոգւոյ սրբոյ մաքրադարդեալ ի մերոյ պիտաց և հոգեկիր արանցն Հայկազունեաց սեփոյ ուղղափառ աստուածաբանաց երեմտացեալ սահմանեալ ի հրճուանս եկեղեցական փառաց. արդ շնորհիւ տեառն կատարեցաւ սուրբ գրգուհօ որ կոչի խորհրդարան սուրբ պատարաղի ի թվին ՌձԿԳ (1714) ամին օգոստոս ԻԵ (25) ի քաղաքս Եւզոպիոյ որ վերածայնի թոխաթ սուրբ Պարսամայ եկեղեցին ձեռամբ Մարգվանցի սարկաւազի և Եղիայ զրչի ի խնդրոյ բարեմիտ Աստապատցի Պարոն Արղուամանին և ի հոգւոյ համայն ննջեցեցոց հոգւոյն, եւս առաւել եղորոն նուրդուլին եւս յիշել ազաչեմ որ քահանայք առաջի անմահ գա-

(1) Թանոցայի անհետացած հայ զազութին նըշխարներ: Հաւարեց Ս. Տէրալեբան: Շար. Բագմավէպի 1931 էջ 536 էն, Բագմավէպ 1932 թիւ 3 էջ 116:

(1) Քիչ տարբերութեամբ հրատարակուած նաև Բագմավէպ 1932 (թիւ 3) էջ 116:

(2) էջ 23ա Ա — Բ սխմակ:

որն Աստուծոյ: Եւ ետ յիշատակ դոյս խորհրդս թո՛ւնովայ քաղաքն սուրբ Աստուածածին տաճարին և անդ ֆետոցէ: Եւս կրկին աղաչեմ սուրբ հարցն մերոց խնամով պահեմ ի կրակէ ի ջրային տեղոջէ եւ ի թքոտ ձեռօքն թուղթ մի շրջեացէ եւ այնպիսիքն օրհնեալ լինին Աստուծոյ եւ ա. մենայն սրբոց ամէն. հոգոց հանգուցելոց. Գրիստոս որդի Աստուծոյ. հայր մեր:»⁽¹⁾

1768 ին թո՛ւնովայի Ս. Աստուածածին եկեղեցին գէշ կերպով պարտքի տակ կը նեղուի: Ըստ երեսիթի գաղութը անչքացած՝ չի կրնար իր եկեղեցոյն կարիքներուն հասնիլ, եւ իր միակ փրկութեան միջոց եկեղեցական գոյքերը կը ծախուին Ֆիլիպէի հայ վաճառականներուն: Մեծ պատերազմին Ֆիլիպէ եղած ատենս ամսուան մը շարաշար աշխատանքով Ֆիլիպէի Ս. Գէորգ եկեղեցոյն գիւտնը կազմեցի, որուն ընթացքին հանդիպեցայ նաև հետեւեալ կարեւոր վաւերագրութիւն, որ համաձայնագիր մըն է թո՛ւնովացոց և Ֆիլիպէի հայ վաճառականներուն միջև կատարուած առուծախի մը համար: Ահա այդ վկայագրութիւնը: «Պատճէն գրոյս այս է որ գրեցաւ ի քաղաքն թո՛ւնովայ ընդ հովանեաւ սրբոյ Աստուածածնայ քահանայօրէն և ժողովրդեօք սակս սրբոյ եկեղեցուն վերստին նորոգման որ կայր անտանիլի պարտուց ներքև, և ի դռունս ողորմածոց շրջագայելով ոչ եղև ազատումն պարտուց վասն որոյ ուստիք այլ օգնութիւն ոչ ունելով որովհետև սուրբ տան ազատութիւն խորհելով զանօթեղէն ժողովեալ թէ սուրբ խաչ թէ իսկի թէ սաղաւարտ թէ ծածկոց թէ այլ պատկեր մեր կամաւն յըղեցաք առ օրհնեալ պարոն վաճառականացն Ֆիլիպէ եւ նոքա տեսեալ զխեղճութիւն սուրբ յեկեղեցուն ազաչելով և զմիմիանս յորդորելով լիովին առեալ և զգինն տուեալ զոր տէր Աստուած նոցա կարողութիւն տացէ և վարձն ի Աստուծոյ առցէն վասն որոյ գրեցաք վկայականս դոյս Տէր Աւետիքս, Տէր Գալուստ Գրիգորս, Մկրտումս, Աղաճանս, Յովհաննէսս,

Մահտեսի Դանիէլս, Վարդանս, Մահտեսի Սիմոնս, միւս Յովհաննէսս և զժող գրոյս Մահտեսի Մաղաբիաս և այլ մեծ ու փոքր մեր կամաւն ծախեցաք տեսող սոյն հաճոյ չիցի գրեցաւ ի թիւն ՌՄԺԷ (1768): Ամէն: Յամեսան սեպտեմբեր մէկին. բաւ է:» Իսկ լուսանցքին վրայ կային հետեւեալ կնիքները եւ ստորագրութիւնները «Գրիստոսի ծառայ Աւետիք, Գրիստոսի ծառայ Օհաննէս, Տէր Գասպար, Մահտեսի Մաղաբիա, Գրիստոսի ծառայ Մկրտում, հաճի Սիմոն, Վարթան, Գրիստոսի ծառայ Յարութիւն, Գրիստոսի ծառայ Աղաճան, Գրիստոսի ծառայ Դանիէլ զպիր:» Անշուշտ ասկա կըրնանք նկատել նաև ԺԸ զարու ահանաւոր թո՛ւնովացի հայոց անուանացանկը:

Թո՛ւնովայի եկեղեցոյն 1768 ի շինարարութիւնէն վերջ եկեղեցին աւելի լաւ և ներկայանայի վիճակի մը մէջ կը գտնուէր 1808 ին: Հ. Մ. Բժշկեան կը գրէ իր հոն կատարած այցելութեան առթիւ, 1808 ին: «Դռնովա կամ Դոնօլի է քաղաք բարեւէն և բազմամարդ, ունի հրապարակական շինուածս, իջեանս վաճառականաց, և մզկիթս: Ուր գոն բազում Յոյնք և Պուլկարք և է աթոռ մետրոպօլիտին համօրէն Պուլղարաց, որք ունին 18 եկեղեցիս: Աստ սակաւ են Հայք, բայց ունին զեկեղեցիաչէն եկեղեցի: Այս անուանի քաղաք ունի բերդ ի վերայ ապառաժի ի ձև վեցանկիւնի հանգերձ 5 դրամք, զոր շուրջանակի պատէ բազուկ մի Դունայի, իջեալ ի բերդէ անդի, ուր գոն և կրկին աշտարակք:»⁽¹⁾

(1) Գ. ԲԻԻՐՏԵԱՆ



(1) Նման Խորհրդատեարի մ'այ հանդիպեցայ 1919 ին Կ. Պոլիս Պալենց գրատունը որուն ինչ ըլլալուն մասին ոչինչ գրաւ այժմ Պալենց կամ իր յաջորդ գրավածառ Յակոբեանը:

(1) ձանապարհորդութիւն ի Լեհաստան. Հ. Մ. Վ. Բժշկեանց: Տպ. Ս. Ղազար Վենետիկ 1830, էջ 212—213: ձանապարհորդութիւնը կատարուած է 1808 ին:

ՎԿԱՅԱԲԱՆԱԿԱՆ

ԳՐԻԳՈՐ ԿԱՆՑԻ (ԿԱՐԻՆ), ՆՈՐ ՎԿԱՅ

Սուրբ Էջմիածին հրատարակուած Հայոց Հին Վիաներու Երկրորդ Հատորին մէջ (էջ 174) յիշատակուած է Գրիգոր Կանցի նոր նահատակը շատ համառօտ կերպով. «Եւ այլ ոմն Գրիգոր անուն (նահատակեցաւ) ի Կոստանդնուպոլիս, որ էր ծնընդեամբ ի Կարին զաւտօէ ի գեղջէ Կանայ, որ և ըստ ասելոյ ոմանց առնէր զրեոնակրութիւն»:

Տ. Մկրտիչ Եպս. Աղաւնունի եւս իր Միաքանիք և Այցեղոյք Հայ Երուսաղեմի հատորին մէջ յիշատակած է այս նոր նահատակը՝ Երուսաղէմի պատրիարք Մինաս Ամզեցիի կենսագրութեան կարգին (էջ 286). «Եղիազար կաթողիկոսի հետ 1680ին (Ամզեցի) կ'ուղևորի Կ. Պոլիս, Կարնեցի նահատակ Գրիգորի մարմինը կ'ամփոփէ 1682ին Սամաթիոյ Ս. Գէորգ եկեղեցիին սեղանին տակ»:

Սրբազան Հրատարակիչը այս տեղեկութիւնը քաղած է Մինաս Ամզեցիի ինքնագիր Օրագրութիւնէն որ կը պահուի Երուսաղէմի Զեւագրաց Մատենադարանին մէջ և ունի 1316 թուահամարը:

Ամզեցիի Օրագրութիւնը, սակայն, քիչ մը աւելի լոյս կը սփռէ Կանցի Գրիգոր նահատակի շուրջ:

ՌՃԼԱ (= 1682) թուի Մայիսին Եղիազար կաթողիկոս տակաւին կը գտնուէր Կ. Պոլիս, ուսկից քիչ յետոյ պիտի ուղևորէր Ս. Էջմիածին իբրև յաջորդ Զուղայեցի Յակոբ Դ. կաթողիկոսի: Իր հետևորդներն էին, ի միջի այլոց, իր աշակերտներէն Մինաս Ամզեցի (ապա պատրիարք Երուսաղէմի), նահապետ (ապա կաթողիկոս Էջմիածնի), Սուքիաս եւ Նիկողայոս վարդապետներ:

Նոյն տարւոյ Մայիս 19ին, ուրբաթ,

զլխատութեամբ կը նահատակուի Կարնոյ Կան գիւղացի քսանամեայ պատանին Գրիգոր՝ չուրանալուն համար քրիստոնէական կրօնքը: Հետեւեալ օրը, Մայիս 20 շաբաթ, երբ նահատակին մարմինը ծովը ձգելու համար մակոյկով կը տանին Մարմարայի բացերը, դէպի կղզիները, Պետրոս վարդապետ հաստարչիին 30 զուրուշ տալով կը յաջողի առնել մարմինը ու թաղել Պալքըլըյի ազգային գերեզմանատունը: Իսկ զըլուխը կը յանձնուի կաթողիկոսի հետևորդներուն, որոնք կաթողիկոսին հետ իջեանած էին Սամաթիոյ Սուրբ Գէորգ եկեղեցիի վանատունը: Նոյն շաբաթ երկկոյն յատկապէս նախատօնակ կը կատարուի նահատակին համար, հաւանաբար Եղիազար կաթողիկոսի նախագահութեամբ, ու յաջորդ օրը, Մայիս 21, Վեցերորդ կիրակի Յինանց, ըստ կարգի կը կարդացուի օրուան Յարութեան հարցը՝ ԴԶ. Որ քարեքանակայ իս, մինչև Տէրյերկնից: Փառք ի քարձուցն էն առաջ՝ ի պատիւ նոր նահատակին Մարտիրոսաց կարգ կը կատարուի՝ երգուելով Մարտիրոսաց հարց մը իւր սարօք, ու կը կարդացուի Աւետարան Մատթէոսի Ժ. 16. «Ահաւասիկ ես առաքեմ զձեզ իբրև զուխարս ի մէջ գայլոց»: Ապա Փառք ի քարձուցն, ու կը շարունակուի ժամերգութիւնը: Պատարագի ճաշուէն առաջ Մինաս Ամզեցի պարագային յարմար ծանուցում կ'ընէ ժողովուրդին:

Միևնոյն կիրակի երկկոյն, ուշ առտն, անշուշտ առ զգուշութեան, նոյնինքն Մինաս Ամզեցի նահատակին զլուխը կը տանի Սուրբ Գէորգ եկեղեցին, ու հոն աջակողմեան խորանի սեղանին ներքև իր ձեռքով կը պեղէ ու կը յարգարէ խորշ մը, կը գնէ նահատակին զլուխը արկղի մը մէջ, կը կնքէ զայն ու կ'ամփոփէ արկղը իր պատրաստած խորշին մէջ:

Դժբախտաբար Ամզեցի մանրամասնութիւններ չի տար Կարնոյ Կան գիւղացի այս նոր վկայի ինքնութեան մասին ու չի պատմեր այն շարժառիթները, որոնց համար հաւատաւորացութեան ստիպած էին զայն: Այսու հանգերձ ոչ նուազ չահեկան են Ամզեցիի տողերը, զորս նոյնութեամբ կը գնենք քաղելով իր ինքնագիր Օրագրութիւնէն, որու մէջ դէպքերը համառօտակի արձանագրուած են օրը օրին:

«Մայիս ԺԹ. (ՌՃԼԱ = 1682) ուրբաթ . . . այսօր մէկ երգնկացի(*) սղայ մի վըկայեաց Քրիստոսի ասուածուրբեանն եւ սրբով գրուխն հասին: Մայիս Ի. շաբաթ . . . մեկ գնացաք Պետրոս վարդապետի մօտ . . . զմահասակն զասուալին տեսուրով տարաւ քաղիլ. Լ. դրօ. խարհեր եր հետեսպաշուն. ի ծովն ձգեն տէրի՝ առած դայիխով դեպ ասաներն էին գնացած. եւ անցի ի Պալլիսիին տարեալ քաղած էին. բայց գրուխն բերին մեզ. եւ կիրակածեսու նախասօմակ վասն մահասակին. անուռն Գրիգոր, ի գեղեկն Կանայ, ի քաղաքն Արզումայ, որոյ աղօթիւնն եւ մեզ մասն բարեաց պարգեւեցէ Քրիստոս Ասուած մեր աս եւ ի հանդերձելումն: Եւ լոյս կիրակէ յետ Տէրյերկնիցին՝ Մարտիրոսաց հարց ստօքն եւ Աւետարան Մատթէոս՝ Անա առանեմ զանգ իբրեւ գոչխարս ի մեզ գայլոց. եւ ապա՝ Փառք ի բարձու՝ . . . ճանուցում՝ եւ, եւ ապա ձառու: Մայիս ԻԱ. օրն կիրակէ, Հարց՝ Որ բարեբանեալ. ԳԶ. . . Իրիկունս գրուխն մահասակին տարեալ ամբօսիցի ի Սուրբ Գեորգ յեկեղեցւոյն աշ կողմ խորանին ի ներքոյ սեղանոյն, ի մեշ սանցիլի եղեալ եւ կնկեալ, եւ ձեռօքս փորեցի շինցի զտեղն եւ աճփոփեցի, որ իւր սուրբ արեան հեղմամբն առ Քրիստոս լիցի բարեխօս վասն մեղաւորիս, քանզի բազում աշխատեցայ» (Օրագր. Թղ. 14ա-14բ):

Պատմական իրողութիւնն է ուրեմն թէ Սամաթիոյ Սուրբ Գէորգ եկեղեցին եղած է վկայարանը յիշեալ Նոր Նահատակի զըլխուն: Այժմ այդ նուիրական նշխարը բոլորովին անհետացած ու մինչև իսկ ջընջուած է անոր յիշատակը:


Այդ թուականէն ցարգ Սամաթիոյ Սուրբ Գէորգը կրած է շատ մը փոփոխութիւններ: Տոքթոր Թորգոմեանի հրատարակած երեմիա Չէլէպիի Ստանպոլոյ Պատմութեան (Վիեննա, 1913, էջ 213 եւ 216) Մանօթութեանց համաձայն՝ յիշեալ Գրիգոր Նոր Վկայի նահատակութեան թուականէն 22 տարի առաջ, 1660 ին հրդեհի ճարակ կ'ըլլայ Սամաթիոյ Սուրբ Գէորգը, բայց կը վերաշինուի ու հետզհետէ կ'ընդարձակուի ու քով քովի կը շինուին երեք եկեղեցիներ՝ Սուրբ Գէորգ, Սուրբ Աստուածա-

ծին, Սուրբ Երրորդութիւն: Հաւանորար Ամղեցիլի յիշած աջակողմեան խորանը եղած ըլլայ կամ Սուրբ Աստուածածինը կամ Սուրբ Երրորդութիւնը: Այս եկեղեցիները 1722 ին բոլորովին կը նորոգուին հողածութեամբ Երուսղէմի Գրիգոր Շղթայակիր եւ Կ. Պոլսոյ Յովհաննէս Կոլոտ պատրարքներու: 1782 Օգոստոս 10 ին ամբողջովին կ'այրին եկեղեցիները, եւ 22 տարի յետոյ, 1804 ին, կը վերաշինուին Բարեբրգի(*) Չամաշըրճեան Յովհաննէս պատրարքի օրով: Եկեղեցիին վրայ մասնակի նորոգութիւններ կ'ըլլան 1832 եւ 1842 տարիներուն, իսկ 1866 ի Սամաթիոյ մեծ հրդեհին կ'այրի բոլորովին եկեղեցին եւ 1886-1887 ին հիմէն կը շինուի:

Տարաւոյս չկայ թէ պատահած այս հրդեհներու եւ եղած վերաշինութեանց հետեանքով Սամաթիոյ Սուրբ Գէորգ եկեղեցիէն անհետացած է իսպառ Գրիգոր Կանցի Նոր Նահատակին նուիրական գուլը, ու այդ պատճառաւ մոռցուած է նաև անոր յիշատակը, ու ինձիճեան իր տեղագրութեանց մէջ, ինչպէս նաև Չամշեան, Աւետիս Պէրպէրեան եւ Օրմանեան իրենց պատմութեանց մէջ եւ Տոքթոր Թորգոմեան իր Մանօթագրութեանց կարգին ոսէ յիշատակութիւն չեն ըրած այդ մասին:

Կը յուսամ թէ ներկայ տողերուս հըրատարակութիւնը ասիւի ընծայէ Կարնոյ Կան գիւղացի Գրիգոր պատանի նահատակին մոռցուած յիշատակը վերակենդանացնելու իմ ծննդավայր թաղիս՝ Սամաթիոյ Սուրբ Գէորգ եկեղեցիին մէջ:

ՄԵՍՐՈՊ ԵՊՍ. ՆՇԱՆԵԱՆ



(*) Սխալմամբ դրած է երգնկացի. ընչ մը վարը կ'ուղղէ սխալը:

(*) Տոքթոր Թորգոմեան սխալմամբ դրած է Կ. Պոլսեցի:

ԴԻԻԱՆ ՍՈՒՐԲ ՅԱԿՈՒԱՅ

Ի

4. Պոլսոյ պատրիարք Սարգիս Թեփրսազցի առ եղիազար կարողիկոս յԵրուսաղեմ (*):

Շնորհազարդ և պատուական հայրապետի և հոգևոր հօրդ իմոյ Տեառնս Տէր եղիազար հայրապետի և սրբազան կաթուղիկոսի ամենայն հայոց Տանն Կիլիկոյ, նըւաստ որդեկէ քումմէ Սարգիս վարդապետէ և պա[տրիարքէ] Կոստանդնուպոլսի՝ հասցէ սէր սրտի անկեղտ և աննախանձաբար և ողջոյն լի փարմամբ և համբոյր ատուածաշօշափ ձեռացդ, նաև որք ընդ քեզ են և կան ի սպասու քումդ մեծութեանն, ամենայնի մեծաւ ողջունիւ և յամերամ ժամանակօք կալ մնալ յաւէտ խնդութեամբ:

Եւ ընդ սմին հարցումն լիցի վեհերդ մերոյ՝ թէ ո՛րպէս կամ թէ զի՛նչ վշտի, նեղութեան և աշխատանաց կեաս ի բերմանց ժամանակիս, զոր յուսամք ի բարեբարէն և ի խաղաղարար Սրբոյ Հոգւոյն զի բարութեամբ և խաղաղութեամբ լցուցէ զքեզ ընդ ազգիս Հայոց, մանաւանդ ընդ հոմանիսն քո, և բարձցէ զխոռովութիւնն և զհակառակութիւնն ի միջոյ երկուց սուրբ աթոռոցն. և Քրիստոս Աստուածն ամենայնի զիս ընդ վեհդ իմ՝ իբր հայր ընդ որդւոյ անքակտելի սիրով մկայուցէ, զի կացեալ մնացուք լի սիրով ի յամօթ և ի նախատինս թշնամեացն մերոց:

Եւ գարձեալ վասն գալստեանն քում ի վաղուց ժամանակէ կու սպասէի, և ահլընկալութիւնս իմ յամենայն ժամու զիտէի ահն իմ ի սեմս բնակութեանն իմոյ. բայց այժմ լիապէս լցեալ եմ ուրախութեամբս հանդերձ հոգւով և մարմնով: Արդ զալդ քո բարեաւ լիցի և ճանապարհն քո օրհնեալ եղիցի: Դարձեալ ծանիցէ վեհդ իմ, զի այսքան վերոյգրեալքս մի՛ ալլալութեամբ իմացիս և մի՛ խեթիւ և մախանօք կեղծաւորութեամբ, ալլ ճշմարտապէս իմացիս, զի հոգի, սիրտ և լեզուս

մի է, որ գիտակ խիկ ես բնութեանս: Արդ՝ հրամայեալ եկեաջիր ի տեղս ի ժամադրեալ տունն, յորում գիտակ խիկ են եկեալ բարեկամքդ մեր, և կայցես ի տեղին, և ինձ ազդ արարեալ զի գայցեմ առ օսոս Տեառն վեհերս, և տեսցես՝ թէ յետեալ որդեկէզ զի՛նչ բարութեան հասանելոց իցեմ, և կամ թէ ո՛րպիտի բարութեամբ կու լցուցանեմ բարեկամս իմն և քոյնն, զի ուրախացեալ բերկրեցի սրտիւ, հոգւով և մարմնով: Դարձեալ զի՛նչ որ անկն է ինձ յառաջ տանելն, չարչարիմ հոգւով և մարմնովս և զի՛նչ որ քումդ մեծութեանն կու վայելէ՝ զայն դու գիտես և քո զայրէթն: Այնպէս հաւատա՛, հայր սուրբ, զի ես ի քեզ թէսլիմ եմ յանձամբս, և եթէ հրամանքդ ևս ըստ մտաց և ըստ խորհրդին իմոյ լիցիս, [ո՞] ոք կարէ յաղթահարել զմեզ ողորմութեամբն Աստուծոյ: Այլ սրտապնդեալ և գօտի ի վերայ գօտւոյ ածեալ եկեաջիր ի տեղս: Ողջունեալդ ի Հոգւոյն Սրբոյ ողջ լե՛ր ի Տէր:

Դրեցաւ ի թիվն հազար հարիւր ժԴին (= 1665) ի Յունիսի հինգն:

ԻԱ

Յակոբ կարողիկոս Զուլպյեցի Ամսպիայեմ առ եղիազար կրդ. Երուսաղեմ (*):

Յիսուսի Քրիստոսի ծառայ Յակոբ կաթուղիկոս ամենայն հայոց, յորմէ հասցէ զիբ սիրոյ, ողջունի և մեղադրանաց առ հոգևոր որդւոյ իմոյ եղիազարու անուանեալ կաթուղիկոսի: Ընդ օրս և յուշ լիցի քեզ, զի դու որ արհամարհէիր զամենեան, երբեմն զմեզ և երբեմն զմերայինս և երբեմն ևս յաւէտ զանուզողանաց վարս ալլ սեազլիսաց՝ ինքնահաւան, ինքնահաճ, արձակազլուսի շրջողաց եղերմամբ քամահէիր, սաստող և յանդիմանող լինէիր. և նարդեանս ո՛ւր զնաց այն իրաւունքն: Արդ նի՛ստ քոյոյ սրտիդ գատաւոր դու քեզէն. եթէ քոյդ արարմունք վասն իմ

(*) Ընդօրինակութեան մէջ նամակիս վերնագիրն է «Սարգիս վարդապետի գիրն է»:

(*) Ընդօրինակութեան մէջ նամակիս վերնագիրն է «Յակոբ կաթուղիկոսի գիրն է Ամասիոյ զրբեալ առ վեհն ընդ Սարգիս վարդապետին»:

անկարգութեանս և անարժանութեանս էր, ո՞վ էր քեզ զիմակաց, թո՞ղ երևելի վարդապետք և եպիսկոպոսք առ քեզ հաւաքէիր, կամ երևելի քաղաքաց զօլլաթաւորաց թղթով աղչ առնէիր զիմ անարժանութիւնս, այնուհետեւ եթէ դու լինէիր լինելոց և կամ զայլս՝ առանց աղմկի և խռովութեանց լինէր: Իսկ թէ յաղագս կիրիկոյ մասինն էր, որք յառաջ եկեալ են և այժմս են, ո՞վ էր լաւագոյն քան զքեզ, որ մեք հակառակ և զժկամակ լինէաք յայդմ քեզ ևս: Թէ յաղագս հոռոմ ազգին է, որպէս սիրելի որդին Սարգիս վարդապետն պատմեաց մեզ երդմամբ՝ թէ յաղագս այնր է, արժան էր աղչ առնել մեզ: Բայց դու ոչ թէ երևելի քաղաքաց, և կամ երևելի ազգիս զօլլաթաւորացն, աննշան արանց և փոքր զաստպոցն ևս ևս զրեալ՝ թէ մի՛ ընդունիք զնոսա, օրհնութիւն և անէծք նոցա իրբեւ առապելս համարեալիք, և կամ թէ որք ընդ զիմանայ հրամանի իմոյ, թագաւորական բուռն իշխանութեամբս, որ եօթն ամաւ յառաջ հոգացեալ եմ, թագաւորական կնքաւ չարաչար կտտանօք տանջեմ և վատնեմ զինչս չլսողաց իմոց՝ ևս զըրեալ. և թէ քանի՛ կերպիւ արհամարհանք առ յիս ևս զրեալ, որ եմ արժանս: Դու տո՛ւր իրաւունս առաջի Աստուծոյ քոյոյ մտացոյ. մեք և մերայինքս զի՞նչ կարծէաք առ այս, ոչ այլ ինչ՝ եթէ ոչ կործանումս սուրբ Աթոռոյն մերոյ Լուսաւորչին: Իսկ եթէ իրաւ և ճշմարտան այս էր, որ Սարգիս վարդապետն կարգաւ մի ըստ միտջէ կարգաւ պատմեաց մեզ քո սրտիդ խորհուրդն, ոչ աւանդիկ այսքան վրդովմանս և խռովութեանս, և հաղար վայ մեզ այսքան պարզամիտ ժողովրդեանս, զուր պատճառ քո մատ մի թուզթ չողարկելդ եզեւ. զի՞նչ վնաս լինէր մատ մի թղթով մեզ ծանուցանէիր՝ թէ մի՛ լիցի մեզ վրդովմունս յաղագս իմոյ աստիճանի, զի ուխտադրութիւնս առաջի Աստուծոյ հաստատ ունիմ. մատ մի չզրեցիր որ մեք այլ միամիտ լինէաք. հարիւրով և հազարով զրեցիր, որ այսքան վրդովմունս և զայթակղութիւնս ծնաւ, որ ոչ վայել էր զիտութեանդ. սոսկալի դատաստանին տայ պատասխանին պատճառ լինողն, ո՞վ որք իցէ: Դարձեալ յաղագս Արզնցի Յոհան վարդապետին կող-

մանէ՝ մինչ ցայժմ ոչ զինքն եմ տեսեալ, ոչ քո առաքեալ թուղթն, որ ընդ Սարգիս վարդապետն ասացեալ ևս. իմոյս թղթիս ո՞ւր է պատասխանն, զինչ որ սիրելի Սարգիս վարդապետն յաղագս մեր կողմանէ առ քեզ ասացեալ, նոյնպէս քո կողմանէ առ մեզ. որպէս քո վնասակար հուրն է շիջուցեալ, նոյն կերպիւ մերս բարկութեանն շիջոյց: Իսկ որովհետեւ դու քո արարմանցդ ևս փոշիման և ունիս ճշմարիտ հնազանդութիւն առ սուրբ Աթոռն Լուսաւորչին և անխորհրդաւ սէր առ մեզ, նոյնպէս և մեք. միայն չարն սատանայ, որ հակառակութեան կու խնդայ, իսկ Քրիստոսի աշակերտքն սիրոյ ևս հաշուութեան պարտին խնդալ: Տէր առաջնորդեսցէ. յերբ զմիմեանս տեսանեմք, յայնժամ լինի կատարեալ խնդութիւն:

Դրեցաւ ի քաղաքս Ամասիայ:

Հրատարակեց՝ Մ. Ե. Ն.

Ս. ՅԱՎՈՒԻ ՆԵՐՍԷՆ

ԱՄՍՕՐԵԱՅ ԼՈՒՐԵՐ

Անցնող Մարտ ամսուան ընթացքին, Ս. Աթոռոյս Տօրէն ժողովը տասնեւերկու անգամներ ի նիստ գումարուեցաւ իրբեւ վարչական Մարմին իսկ իրբեւ Կրօնական Գեղ. Առեան՝ մէկ անգամ. նոյնպէս Ուսումնական Խորհուրդը՝ մէկ անգամ, իւրաքանչիւրը զբաղելով իր իրաւասութեան մէջ եղած խնդիրներով:

● Բշ. 26 ֆետր.— Երեկոյին կատարուեցաւ մեծահանդէս նախատեսակ Տեսունըդառաջի Եկեղ. Եկեղեցիական, քաղաքացի և վանքաբնակ Հայեր Տէրընտեսան հրաւրուեցութիւններ կատարեցին իսկ Ս. Թարգմանչաց վարժարանի կարմրազգեստ մանկուհի Ս. Յակոբայ բակը շարի շար կը լեցնէին մամուկէն ի ձեռին, անցք տալով Ս. Գատրիարք Հօր և Միաբանութեան:

● Գշ. 27 ֆետր.— Տեսունըդառաջի տօնին առթիւ հանդիսիւ պատարագեց Տ. Սմբատ Սըրբազան, և քարոզելով Վոյս ի յայտնութիւն հեթանոսաց ևս փառք ժողովրդեան քում Խորանի իրօնքին բարոյական և քաղաքակրթական մեծ օգուտը՝ մարդկութեան համար ընդհանրապէս, և պատմական այն փառքը, զոր անտարակոյս բերաւ անիկա իր աղգակիցներուն, եթէ այս վերջինները սակայն կարենային աննախապաշար ոգւով ըմբռնել զայն:

● Եշ. 1 Մարտ. — Ճաշու ժամերգութեան միջոցին, կանանց դասուն քարոզիչ Ս. Մկրտիչ Աղաւնուէնի Սրբազան. «Ոչ կարէք Աստուծոյ ծառայել եւ մամուռայն բնաբանով. բացարեւից թէ մարդս պէտք է ունենայ միակ նկարագիր մը. եւ այն՝ պէտք է հիմնուած ըլլայ հոգեւոր կեանքի. այսինքն Աստուծոյ թաղաւորութեան բարոյական սկզբունքին վրայ. իսկ երեկոյի «Եկեցէ՛ք» ժամերգութեան ատեն քարոզիչ Ս. Պատրիարք Հայրը, բնարան ատենով լինաւ եւ ճանապարհ, ճշմարտութիւն եւ կեանք» խօսքին առջին մասը միայն, եւ բացարեւից թէ Քրիստոս ինքն է կերպարանց ճանապարհը. քանի որ իր անձն ու գաղափարն է որ զմեզ կրնայ առաջնորդել մեր յաւիտենական նահատարքին լրումին:

● Ուր. 2 Մարտ. — Ս. Պատրիարք Հայրը, Տ. Սմբատ Սրբազանի եւ Տ. Եղիշէ Արեղայի հետ Յոպոլէ գնացաւ Երեսնամյակի գործերով, եւ խորհուսան Տեօրէն Ժողովի նիստին առաջ վերագրուեալ:

● Եր. 3 Մարտ. — Ս. Կիրեղներու տունախմբուէր կատարուեցաւ պատշաճ նախապատրուածութեամբ. «Մանկունքը» երգուեցաւ եւ յիշատակութեան մաղթանքը կատարուեցաւ Ս. Աստուծոյ մատրան մէջ, ուր աւանդութեամբ կը ցուցուի Ս. Կիրեղ երեսնադէմի Հայրապետի ձեռամբ կատարուած մկրտութեանց ատթիւ կիրարկուած մկրտարան աւազանը:

● Կիր. 4 Մարտ. — Ս. Պատրարգն ըստ սովորութեան մատուցուեցաւ ի Ս. Հրեշտակապետ քարոզիչ Տ. Կիրեղ Վրդ., որ հանգամանօրէն բացարեւից Անառակի առակին խորհուրդը, ցոյց տալով մարդուն արժէքը՝ Աստուծոյ սիրոյն տեսակէտէն դիտուած: Պատարագէն յետոյ, Տեսչարանին մէջ Ս. Պատրիարքը իր ներկայութեան ընդունեց Ս. Աթոռոյ մայրապետ քոյրերը, թուով տասնեակէ, որոնց մէջ 40 տարիէ ի վեր ծառայողներ կան յօգուտ վանքին եւ Միաբանութեան. յորդորական խօսքերով միմեարեւից զանոնք եւ օրհնեց բարեմաղթութիւններով:

— Կէս օրէ առաջ, Պատրիարքարանի մեծ դահլիճին մէջ, Ս. Պատրիարքը ընդունեց այցելութիւններ Ռիբընի եւ Կլաւքովի անկէրքան եպիսկոպոսներուն, որոնց կ'առաջնորդէ Տ. Պրիճմէն Կանոնիկոս. խօսակցութեան առարկայ եղաւ կրօնական եւ կեկեցեցական խնդրոյ վերաբերեալ հարցեր. երկու Սրբազան ուխտաւորները յետոյ իջան Մայր Տաճար եւ:

● Բշ. 5 Մարտ. — Ս. Պատրիարքը, ընկերակցութեամբ Տ. Կիրեղ, Տ. Տիրան եւ Տ. Նոբայր Վարդապետներու, այսօր կէս օրէն վերջ երկու անկէրքան եպիսկոպոսներուն փոխ այցելութեան զնաց, Անկէրքան եպիսկոպոսարանը, ուր պատուոյ հաւաքում մը ունեցած էին Ս. Քաղաքի գրեթէ բոլոր հոգեւոր պետերը:

● Գշ. 6 Մարտ. — Ս. Պատրիարք Հօր այցելից, իր տիկնոջ հետ, եւ առաջնորդութեամբ Ս. Քաղաքի Պէլճիկական պատուակալ Հիւ պատուին, Պ. Վանուէր Պօշ (Գահրիբի Խոսն Դատարանաց երբեմնի գատաւօրը եւ յետոյ Աղեքանակի մի-

րաքննիչ ատենին ընդհ. գատախաղ) Պէլճիկա- յի հանգ. Ալուէր թագաւորը, իր թագուհւոյն հետ անցեալ տարի Ս. Քաղաք եւ Ս. Աթոռ այցելած ատեն խոստացած ըլլալով Պատրիարքարանին զրկել իր եւ թագուհւոյն պատկերները, եւ քանի մը ամիսներ առաջ զանոնք յանձնած լինելով Պ. Վանուէր Պօշի՝ իր Սիրիա եւ Պաղեստին այցելութեան ատթիւ, այդ պատկերներն էին զորոյ յիշուել պարտը, զգածուած ուղերձով մը յանձնել Ն. Ամենապատուութեան, հաղորդելով նոյն ատեն թէ նոյնին Վեհափառութիւն, հաղորդելով նոյն ատեն թէ նոյնին Վեհափառութիւն, հաղորդելով նոյն օրէն՝ գոճ մնացած էին իրենց եղած պատիւներուն համար: Ս. Պատրիարքը, պատասխանելով, յայտնեց թէ այս պատկերները կրկնապէս նուիրու- կան են այժմ, այն սուղէն վերջը, որուն ենթարկուեցաւ ազնուական Պէլճիկան. յիշեց տղաւորութիւնը՝ զոր Ն. Վ. այցելութիւնը թողած էր ամէնուէ վրայ. օրհնեց նահապետներ յիշատակը, եւ նորապսակ թագաւորին եւ իր ժողովուրդին եւ երկրին համար մաղթեց երջանկութիւն եւ բարգաւաճ կեանք:

● Գշ. 7 Մարտ. — Ճաշու ժամերգութեան միջոցին, Տ. Աղաւնուէնի Սրբազան քարոզիչ «Ուրախութիւն եղիցի առաջի հրեշտակաց Աստուծոյ վասն միոյ մեղաւորի» բնարանով. եւ զգացուեց թէ իր կորուստէն զրամբ զանոց կնոջ ուրախութեան մէջ կարելի է կարող այն բերկրանքը զոր կ'իններ պիտի զաննի փրկարար գործերու համար իրենց ձեռքով կատարուած աշխատութեանց մէջ:

— Յերեկէն վերջ գումարուեցաւ Միաբանական Ընդհ. Ժողով, ատենապետութեամբ Տ. Տիրան Վրդ. ի. եւ զրազեցաւ Տեօրէն Ժողովոյ 1932-33 Տեղեկագրի ընթերցումը:

● Եշ. 8 Մարտ. — Երեսնակուեցաւ երեկի Միաբ. Ընդհ. Ժողովը, եւ որոշուեցաւ նախորդ տեղեկագրիներուն եւս քննութիւնը ամբողջացընելէ վերջ անդրադառնալ անոր:

— Երեկոյին, Եկեցէի ժամերգութեան ատեն քարոզիչ Ս. Պատրիարքը «Ես եմ ճշմարտութիւն» բնարանին վրայ. բացարեւից թէ Քրիստոս ոչ միայն ճանապարհը այսինքն միջոցն է քրիստոնէի կեանքին, այլ եւ անոր նպատակը. Բացարեւից թէ ճշմարտութիւնը, որ երկու իրերու ճշգրիտ յարաբերութիւնն է, կրօնքի մէջ ալ պէտք է լինի բնականօրէն, ներդաշնակ եւ կատարեալ յարաբերութիւնը Աստուծոյ եւ մարդուն միջեւ. արդ, Քրիստոս զերպզանցապէս այդ ճշմարտութիւնն է, վասնզի իր մէջ է որ մարդն ու Աստուած իրարու կը հանդիպին եւ իրարու հետ կը շարժուին անզերպզանցելի կերպով մը: Անոր անձին մէջ՝ մարդուն Աստուծոյ հետ միանալը, եւ Աստուծոյ՝ մարդուն մէջ թափանցելը կենդանի եւ մարմնաւորեալ ճշմարտութիւնն է:

● Ուր. 9 Մարտ. — Սրբազան Պատրիարք Հօր այցելիցին Տօքթ. Քէլլի, Կիրակնօրեայ վարժարաններու ընդհ. անդդ. քարտուղարը, եւ Տօքթ. Շէրքը, նոյնին Պէլճիկայի անդդ. քարտուղարը, առաջնորդութեամբ Կանոնիկոս Պրիճմէնի:

— 9. Վանակի Պօչ եւ տիկինը այցելեցին Ս. Աթոռոյս ձեռագրաց եւ սոցաղրաց Մատենադարանը:

● Եր. 10 Մարտ. — Որովհետեւ, ըստ իրաւական սովորութեան, յազը Ս. Պատարագը կը մատուցուի Համբարձման լիբան վրայ. Միարանուի եւ աշակերաներու մէջ մասը այստարբնէ զայցին նոյն սրբատեղին, կիրակամուտքը եւ զիշերային հսկումի պաշտամունքը կատարելու համար անդ:

● Կիր. 11 Մարտ. — Ս. Պատրիարքը Հրաշափառով մտաւ ի Ս. Համբարձում, ուր մեծ տաղաւոր էր կազմուած ժամերգութեան եւ Ս. Պատարագի համար. ժամարան էր Տ. Վրթանէս Վրդ., որ կը կրէր խոյր եղիտիկոյսական: Սըբրազան Պատրիարքը Հայրը քարոզեց Տեսեանն առակին վրայ. խորհրդածեց ուժերու անտեսութեան բնական եւ հոգեկան օրէնքին վրայ. ըսաւ թէ բարոյական աշխարհին մէջ ալ՝ կորովները ներդրանակու եւ նպատակն ու միջոցները չը շփոթենա. իմաստութիւնը առաքինութեան ամենէն զգաստ կերպն է:

● Բշ. 12 Մարտ. — Ս. Յարութեան տաճարի նորոգութեան խնդրով տեսակցութիւն տեղի ունեցաւ այսօր Յոյն եւ Լատին պատուիրակներու եւ Տ. Ամբաս Սրբազանի միջեւ, իր սենեակին մէջ:

● Դշ. 13 Մարտ. — Տ. Նորայր վրդ., Տ. Եւաւոր վրդ. եւ Պ. Նուրեան Յունաց պատրիարքարանը զայցին, նոյն խնդրին շուրջ խորհրդակցութիւններ շարունակելու համար:

— Կէսօրէ վերջ Ս. Պատրիարքը Հօր՝ իր առաջին այցելութիւնը տուաւ Եմովոյից նոր հիւպատոսը:

● Դշ. 14 Մարտ. — Ս. Պատրիարքը, Տ. Արմբատ Սրբազանի եւ Տ. Եղիշէ արեղայի հետ Երեքօվ գնաց, եւ զարմաւ Տեօրէն ժողովէն առաջ, ուր մասնաւոր խորհրդակցութիւններ կատարուեցան ի մասին Ս. Յարութեան Տաճարի նորոգութեան, որ հետզհետէ աւելի կարեւորութիւն կը ստանայ: Ճաշուի առնել Տ. Ազաւանուի Սրբազան քարոզեց Արարէք մեզ բարեկամ ի մարմնայէ անիրաւութեան՝ բնարանով եւ քացատրեց թէ պէտք է ֆանալ նիւթական ոյժերը գործածել հոգեւոր նըպատակներու համար:

● Եշ. 15 Մարտ. — Իրիկունը, Եկեսեցի տանը քարոզեց Ս. Պատրիարքը, «Ես եմ կեանք» բնարանին վրայ. խորհրդածելէ վերջ կեանքի ծագումի բարդ հարցին վրայ, զայն ըմբռնելու ճշգրտեցին կերպը նկատեց աստուածաշնչական տեսութիւնը. շեշտեց թէ կենդանի յաւիտենականը, այսինքն Աստուած միայն կրնայ կեանք ունենալ ինքն իրմէ, ինքնին ըլլալով իսկական կեանքը. հետեւաբար եւ, Քրիստոս միայն իբրեւ Աստուած, կրնայ ինքզինքը գոչել կեանք, այդ բանին բարձրագոյն իմաստով:

● Աշ. 16 Մարտ. — Տ. Ամբատ Սրբազան յանուն Տեօրէն ժողովոյ Ս. Յարութեան տաճար գընաց Պ. Նուրեանի հետ, մտաւն տեղեկանալու համար նորոգումի մասին կառավարութեան կողմէ ձեռնարկուած գործողութեանց:

● Եր. 17 Մարտ. — Քառասուն Մանկանց տունը հանդիսաւորուեցաւ եկեղեցական եւ ժողովրդային ոգևորութեամբ. սուրբերուն մեծագիր պատկերին առջեւ յարգարուած էր շարժական սեղան, որուն վրայ դրուեցաւ Ս. պատարագի ընծան. զիմացը, մեծ տեսանի կշարին՝ էր քառասնից լուսանշոյլ աւաղանը: Ս. Պատրիարքը, Տէր ողորմեայէն առաջ, ոգևորեց օրուան տօնին հետ կապուած սրբավայրերու, Սերաստոյ Քառասնից լընին, Քառասուն մանկունը գերեզմանատան, Ս. Թոնիշի քառասնագմբէթ աւերելու եկեղեցիին, Ս. Վլաս Հայրապետի, Ս. Յարսեղի, Ս. Նշանի, Ս. Վլասովոսի, Ս. Յակոբի, Ս. Աստուածածնի երկնագմբէթ Մայր եկեղեցիին, Ս. Սարգիսի, Ս. Փրկչի, Ս. Գէորգի, Ս. Հրեշտակապետաց, Ս. Դեւաւոյայի, Ս. Թագաւորի, քաղաքի տանուհինգ վարժարաններուն, սրբանոցներուն, հիւանդանոցին, Լուսաբերի, այն առնել զեռ շէն եւ աւերակ վանքերու, զիւրական հարիւրաւոր զպրատանց, Սեւ Հոգիերի, Հողարքի յիշատակները, ամենուն մէջ ալ ցանկալով տեսնել քառասնից մանկանց նահատակութեան վերաբողոքեալ շընորհները. ազօթեց ամենուն ննջեցեալներուն համար, իր իսկ զգացմամբ եւ ըստ խնդրանաց Պ. Վարդան Բարունականի, որ ուխտաւորաբար եկած էր Ամերիկայէն: — Կառավարութիւնը այսօր, յատկապէս հրաւիրելով երեք իրաւակից ազգաց ներկայացուցիչները, պաշտօնապէս ծանոյց Ս. Յարութեան տաճարի նորոգութեան ստիպողականութիւնը, եւ, առ այդ Ս. Երկիրն հնադիտական վարչութեան որոշումով, նախապէս լուսակերտուածքի մը եւ երկաթեայ ազուցումներով զգուշկան ամբացումներու կարեւորութիւնը, եւ այդ առթիւ ձեռք առնուած միջոցները, Եւս — Տ. Կիւրեղ վրդ. եւ Պ. Պլաչֆօրտ Յօպպէ զայցին, Կէսարացի որր Համբարձում Տէմիբճեանի հիւանդութեան մասին մտահոգիչ լուրեր առնուած ըլլալով: — Երեկոյին, «Հրաշափառսով, Ս. Յարութեան տաճար մըտաւ Ս. Պատրիարքը Հայրը, Միարանութեամբ հանդերձ, կիրակամուտ պաշտօնը կատարուեցաւ հայապատկան Ս. Լուսաւորիչ եկեղեցիին մէջ, առ ետի Խաչ-զիւտի սրբավայրին:

● Կիր. 18 Մարտ. — Ըստ իրաւական սովորութեան, Դատարարի կիրակիին, առաւօտեան եւ զիշերային ժամերգութիւնը տեղի ունեցաւ ի Ս. Լուսաւորիչ, ուր գնացին Ս. Պատրիարքը եւ Միարանութիւն՝ և ուսանողութիւն՝ առաւօտեան ժամը 4ին, անդ մնալով մինչեւ 11. Ս. Պատրիարքը մեծահանգէս շուքով պատարագեց Փրկչին Ս. Գերեզմանին վրայ. Ս. Պատարագէն վերջ երբազարձ թափօր կատարուեցաւ Ս. Գերեզմանին շուրջը Այսօր քարոզ չկար, արարողութեանց երկայնութեան եւ մանաւանդ միջազգային համամամանակ պաշտամունքի հետեւանքով զոյացած աններգաշնակութեանց պատճառաւ:

● Դշ. 21 Մարտ. — Ճաշու ժամերգութեան տան կանանց դասուն քարոզեց Տ. Ազաւանուի Սրբազան. «Դաս արա ինձ յոտի՛ իմմէ» բնարանով. ե ցոյց տուաւ այրի կինը՝ իբրեւ տիպար

անձանքը մի քանի օր ի շնորհս իր անկեղծ և արքայան հարեղապատութեան ի վերջոյ կ'արժանանայ երկնից հաճութեան:

● Ել. 22 Մարտ. — Աղերսանդրոյ Աղզ. Վարչութիւնը փափաքած ըլլալով որ դատակահան տուներու առթիւ վարդապետ մը զրկուի, Ս. Պատրիարք շօր հրամանաւ՝ Տ. Շաւարշ վրդ. այսօր մեկնեցաւ Եգիպտոս: — Կէս օրէ վերջ՝ գումարուեցաւ Միար. Բնդ. ժողովը, և վաւերացուց յառաջիկայ տարուան շինութեանց նոր պիւտակէն: — Երեկոյեան Եկեղեցիի ատեն քարոզեց Տ. Սմբատ Սրբազան, «Տէ՛ր առ ո՞ երթիցուք մեք. բանս կենաց յաւիտենական ունիս դու» ընարանով. բացատրեց թէ միակ կեղեցանաբար դօրուութիւնը որ պէտք է կարենայ իրեն քաշել մեր միտքու ու սիրտը, Գրիստոսի սէրը պէտք է ըլլայ:

● Ուր. 23. Մարտ. — Ժառ. Վարժարանի և Բնծայարանի Տեսուչ Տ. Տիրան վրդ. Սիւքիա մեկնեցաւ, յառաջիկայ նոր կազմելի գասարանին այժմէն աշակերտներ ընդունելու համար:

● Եր. 24 Մարտ. — Տ. Սմբատ Սրբազան մեկնեցաւ Յօղպէ. Տ. Սիոն վրդ. Սարգիս օտարկաւազի ընկերակցութեամբ գնաց Ամման, հոգեւոր միթիարութեան և տեղական գործոց կարգադրութեան համար:

● Կիր. 25 Մարտ. — Յօւրտ ըլլալուն պատճառաւ, փոխանակ Ս. Փրկչի՛ ի Ս. Նրեշտակապետ տեղի ունեցաւ Ս. Պատարագը. քարոզեց Տ. Զգօն վրդ. Վթալոց է նովին մարմնով: Բնարանով. բացատրեց թէ ինչպէս փառքով պիտի դայ Գրիստոս, ի վախճանի աշխարհի, դասելու համար ողջերը և մեռեալները:

— Ս. Պատրիարք շայրը, քանի մը օրուան հանգիստի համար պարտաւորուեցաւ ինչեւ Երիթով, ընկերակցութեամբ Տ. Սերովբէ վրդ. ի:

Գուրպան պայրամի առթիւ — Պատ. փոխանորդ Տ. Միգրտի Սրբազան Աղաւնուներ, ընկերակցութեամբ աւագ թարգման Տ. Նայրիկ արեղայի, այսօր շնորհաւորական այցելութեանց շրջեցաւ մեծ Միւլֆթի էֆ. ի և իւրամ երեւելեաց մօտ:

● Բշ. 26 Մարտ. — Փոխանորդ Սրբազանը, այսօր ևս, նոյն կերպով, շնորհաւորութեան գնաց Եգիպտական Նիւպատոսին, Վեհ. Յուստ Ա. Թագաւորի տարեգարձին առթիւ. Տ. Մեհրօղ Սրբազան ևս գնաց Երիթով, ի դարման առողջութեան:

● Գշ. 27 Մարտ. — Տ. Սիոն վրդ. և սարկաւազը դարձան Ամմանէ:

● Գշ. 28 Մարտ. — Զատիկի առթիւ բաւական ուխտաւորներ սկսան դալ, թէ և ոչ նախորդ տարիներու չափ խուռն, ամէն կողմերէ անցազրի գժուարութիւնք յաճախուած ըլլալով:

— Ճաշու ժամերգութեան ժամուն կանանց դասուն քարոզեց «Մեծն ի ձէնջ եղիցի ձեր ըս»

պատաւոր» ընալանով. և բացատրեց թէ իշխելով չէ որ կը մեծնայ մարդ իր ընկերին համազուտին մէջ, այլ ծառայելով և օգտակար դարձնելով իր անձը ամէնուն:

● Ել. 29 Մարտ. — Ս. Պատրիարքը, ընկերակցութեամբ Տ. Մեհրօղ և Տ. Մատթէոս Սրբազաններու (որ քանի մը ամիս առաջ գացած էր հոն) և Տ. Եղիշէ արեղայի, վերադարձաւ Երիթովէ, և երեկոյեան, Եկեղեցիի ատեն, քարոզեց Մայր տանարին մէջ, բացատրելով թէ որտեղ անդո՛ր փարատելու միակ միջոցն է բարի, արգար և սուրբ սրտի բերումներով կատարուած աղօթքը, որ Աստուծոյ լոյսը կուտայ հոգիին՝ ճանչնալու համար ճշմարտութիւնը, և ոյ՞մ կատարելու համար ճշմարտութեան պատուէրները:

● Ուր. 30 Մարտ. — Տ. Կիւրեղ վրդ. Յօղպէ մեկնեցաւ, յանուն Ս. Ամտոյ ներկայ գանուելու յուղարկաւորութեանը որը Համբարձում Տէմբրեանի, որ վախճանը էր գրչերը: Աղիւ և Երիտասարդ մըն էր հանգուցեալը. որ կրցի էր Յօղպէի հրապարակին վրայ իրեն համար գործ մը կադմակերպել և բարի անուն մը շինել իրեն:

● Եր. 31 Մարտ. — Երեկոյին, Ս. Պատրիարքը և Միտրանութիւնը Հրաշափատի թափօրով մտան ի Ս. Յարութիւն, և վերնայարկ հայտադասկան Գոգոթթայի մէջ կատարեցին Ծագկազարդի կիրակնամուտը:

ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆՆԵՐ

Լիմայէն (Բերու) Տիար Պետրոս Շերխնեանէ «ԼՍԻՍԱՒՈՐԶԻ ԼՈՒՄՈՅ» ին համար Տոլար 5:

Երուսաղէմէ Մարտցի Տիար Յովնանէ և Գալայնեանէ ի նպաստ Մամլրէլիի 2-րդ քոմիսարտնուն նիւանդանցոցի Լիւրա Պաղ. 2:

Նոյնէն ի նպաստ սեղոյն Աղգասախմամին Լ. Պ. 1:

Բարեպաշտական

Շնորհակալութեամբ կ'արձանագրենք նետեալ նուէրներ

Յօղպէարեան Երիթուցի Այրի Տիկին Մատի Վարդանեանէ, մի կապեք (Բիլիմ):

Երուսղէմի Սիթիէն (Ամերիկա) Օրիորդ Ասողիկ Տապաղեանէ Տոլար 5:

Երուսղէմի Սիթիէն Մատի Թերգեանէ Տոլար 6:

Կ. Պոլսէն Տիկ. Սոմի Մկրտիչեանէ Թրք. Ոսկի 100:

Սերասոցի Տիար Վարդան Բաբուցակեանէ Տոլ. 15:

Երուսղէմէն Մայրաքիցի Այրի Տիկ. Նեղիմէ Տէր Պետրոսեանէ Լիւրա Պաղ. 1:

Պէյրուէն Տիկ. Վիլհոլմա Պետրոսեանէ Լ. Պ. 1:

Երուսղէմէն Եղեացի այրի Տիկ. Ազնի Յ. Տէր Գրիգորեանէ Լիւրա Պաղ. 1:

Վալանտէ (Մասնա) Տէր և Տիկին Խաչիկ Կէվիկեանէ Գրան 10:

Երուսղէմոցի Տիար Գեորգ Յովակիմեանէ մէկ քիթը ձիւրալու: